

Ֆիլատելիոյ Հայութիւնը Բարի Գալուստ Կը Մաղթ Զոռմի Պապին

Սեպտեմբեր 22-ին, Հռոմի Ֆրանչիսկոս Պապը հովուապետական այցելութեամբ Ժամանեց Միացեալ Նահանգներ, ուր Սպիտակ Տունէն ներս պաշտօնական ընդունելութեան արժանացաւ նախագահ Պարաք Օպամայի կողմէ:



Ֆիլատելիոյ մայրուղիներուն վրայ յայտնուած ցուցատախտակներէն մին

Այս շրջագայութեան ընթացքին սրբազան քահանայապետը այցելեց մայրաքաղաք Ուաշինկթըն, Նիւ Եորք եւ Ֆիլատելիա:

Ֆիլատելիա ժամանումին առթիւ, տեղույն հայութիւնը մայրուղիներու վրայ գտնուող ցուցատախտակներ վարձած են, շնորհակալութիւն յայտնելու Հռոմի Պապին՝ Հայոց ցեղասպանութեան մասին իր կատարած խիզախ յայտարարութիւններուն համար:

Քաղաքի փողոցներուն վրայ յայտնուած հակա ցուցատախտակներուն վրայ, Պապի լուսանկարի կողքին գրուած է՝ «Շնորհակալութիւն Պապ Ֆրանչիսկոս, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու համար: Երբեք չմոռնալ 2015»:

Ցուցատախտակի նախաձեռնողները սկսած են նաեւ Թուիթթըրի գրառումներ #NeverForget 1915 հասցնելով:

Հայաստան Եւ Անկախութեան 24-րդ Տարեդարձը

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 24-րդ տարեդարձին առթիւ, նախագահ Սերժ Սարգսեան, ԼՂՀ նախագահ Բակո Սահակեան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա. եւ բարձրաստիճան աջակցողներ Սեպտեմբեր 21-ին այցելեցին Երազուրի պանթէոն, ուր յարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի ազատութեան համար զոհուած հայորդիներու յիշատակին:



Գարեգին Ա., Սերժ Սարգսեան եւ Բակո Սահակեան Երազուրի այցելութեան ընթացքին

Անկախութեան Տօնի իր ուղերձին մէջ նախագահ Սարգսեան յայտարարեց, որ հայ ժողովուրդը լաւ կը չի չէ պաշարի իր օրացոյցի իւրաքանչիւր էջը: «Ոսկետառ այս պիսի նոր էջ մը գրեց մեր ժո-

ղովուրդը իր պատմական յիշողութեան օրացոյցին մէջ: Ամէն անգամ կը վերահաստատենք մեր այս ուխտը եւ ի լուր աշխարհին կը յայտարարենք, որ մենք այստեղ ենք,

Շաբ.ը էջ 5

Բազմազար Հայեր Եւ Անկախութեան 24-րդ Տարեդարձի շքեղ Փառատօնին

Կազմակերպութեամբ Նոր Սերունդ Մշակութային Միութեան, Կիրակի, Սեպտեմբերի 20ին, արժանավայել շուքով եւ մեծ պատրաստութեամբ նշուեցաւ Հայաստանի անկախութեան 24րդ տարեդարձը Կլենտէյլի «Վերտիլիո Բարք» զբօսայգիին մէջ:

Արդարեւ, Գալիֆորնիոյ տարբեր քաղաքներէն մինչեւ իսկ Լաս Վեկասէն, բազմահազար հայորդիներ եկած էին մասնակից դառնալու այս մեծ տօնակատարութեան եւ ոգեւորուելու Մայր Հայրենիքի գոյութեան փաստով եւ արձանագրած նուաճումներով:

Ամենուրէք կը տիրէր իսկական փառատօնի մթնոլորտ: Համատարած էր երգն ու նուագը: Շուրջ 40 տաղաւարներու եւ կրպակներու մէջ առկայ էին հայկական դրոշմ ունեցող իրեղէններ՝ գիրքեր, գորգեր, զարդեր, չուշանուէրներ, ձայնապնակներ, տեսաերկներ եւ այլն: Առանձնապատուկ տեղ գրաւած էր հայկական ճաշատեսակներու եւ ըմպելիներու բաժինը: Տեղ-տեղ մարդիկ հերթի կեցած էին համտեսելու մեր ազգային ուտելիքները: Ժամանցի եւ զբօսի առանձին բաժիններ յատկացուած էին նաեւ մանկապատանեկան խաղերու եւ նարտիի մրցաշարքի համար:

Կէսօրէ ետք գործադրուեցաւ օրուան տօնին պատշաճ յայտագիր մը: ԱՄՆի եւ Հայաստանի քայլերգերու ունկնդրութենէն ետք՝ փառատօնի կազմակերպիչ Նոր Սերունդ Մշակութային Միութեան ատենապետ՝ Յարութ Տէր Դաւիթեան իր բացման խօսքին մէջ,



կազմակերպիչ յանձնախումբին անունով ջերմօրէն ողջունեց ներկայ հասարակութիւնը, որ հակառակ արտակարգ տաք եղանակին, եկած էին միասնաբար նշելու վերածնունդ Մայր Հայրենիքի անկախութեան 24րդ տարեդարձը:

Իր հերթին խօսք առաւ օրուան հանդիսավար Ստեփան Յովակիմեան որ ճիշտութեամբ ու ձեռնհասօրէն վարեց յայտագիրը: Ան մասնաւորաբար շնորհակալութիւն յայտնեց փառատօնի կազմակերպիչ յանձնախումբին եւ անոր ժրջան ատենապետուհի՝ Կարինէ Գոճապապեանին, իրենց արդիւնաւէտ գործունէութեան ու անսակարկ նուիրումին համար:

Յաջորդաբար ողջոյնի խօսքերով հանդէս եկան Գալիֆորնիոյ Նահանգային Նորհրդարանի նախկին անդամ Անթօնի Փորթանթինօ,

Կլենտէյլ քաղաքի Քաղաքապետական Նորհրդարանի անդամներ՝ Արտաշէս Քասախեան, Փաուլա Տիվայն, վարդան Կարապետեան եւ Կրթական Համակարգի պատասխանատուներէն՝ Նայիրա Նահապետեան, Դոկտ. Արմինէ Կարապետեան եւ «Քաջ Նազար» երգիծաթերթի հրատարակիչ Յովհաննէս Պալայեան: Բոլորն ալ շնորհաւորեցին հայ ժողովուրդի ազգային մեծ տօնը, մաղթելով խաղաղ ու բարգաւաճ կեանք մը նորանկախ Հայաստանին:

Հայ ժողովուրդի մեծ բարեկամ Գոնդիլի անդամ Ատամ Շիֆի անունով ելոյթ ունեցաւ իր անձնական ներկայացուցիչը՝ Մարի Յովակիմեան եւ բարեմաղթութիւնները փոխանցեց Հայաստանի

ԱՄՍ Սպառնալիք Կ'ուղղէ Ազգային Ժողովի Պատգամաւորին

Հայաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը (ԱԱԾ) հանդէս եկաւ յայտարարութեամբ մը, զգուշացնելով «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեանին, խորհրդարանէն ներս իր ունեցած մէկ ելոյթին համար:

«Պիտի տապալենք եւ՝ Սերժ Սարգսեանին, եւ՝ Հանրապետական կուսակցութիւնը, պէտք է անցնենք Նալբանդեան փողոցով, քանդենք այնտեղի «Բաստիլը»՝ ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ...»

«Տապալում, շէնքերի քանդում» արտայայտութիւնները եւ նման բովանդակութեամբ կոչերը ՀՀ քրէական օրէնսդրով նկարագրուած յանցաւոր արարքների բնութագրիչ յատկանիշներից են, եւ այդպիսի գործողութիւններն ուղղակիօրէն առնչուում են օրէնսդրութեամբ ազգային անվտանգութեան մարմինների առաջ դրուած խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առաւել էւս գործողութիւն կատարելու փորձ կը կանխուի ՀՀ Ազգային Անվտանգութեան Ծառայութեան տրամադրութեան տակ եղած բոլոր օրինական միջոցներով», - ըստուած է ԱԱԾ-ի տարածած յայտարարութեան մէջ:

ԱԱԾ-ի այս աննախընթաց յայտարարութիւնը, որ իր մէջ սպառնալիք կը պարունակէ ժողովուրդի կողմէ ընտրուած պատգամաւորին նկատմամբ, եկաւ մեծ աղմուկ յառաջացնելէ քաղաքական եւ ժո-

Շաբ.ը էջ 6

Շաբ.ը էջ 4

ՎԱՅԱՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Քոչարեանական բլոկի հեռանկարը

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հայաստանի քաղաքական, մետրիա եւ փորձագիտական շրջանակներում շարունակում է քննարկուող մնալ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի քաղաքական ուժի ձեւաւորման թեման: Ինչպէս Ռոբերտ Քոչարեանի քաղաքական հաւակնութիւններն ու ծրագրերը, այս կուսակցութեան ստեղծման հարցն էլ շարունակում է անորոշ մնալ: Իսկ շատերի կարծիքով՝ այդ երկու անորոշութիւնները միմեանց հետ ուղիղ կապի մէջ են, եւ Վարդան Օսկանեանի գործուկութիւնը պայմանաւորուած է Ռոբերտ Քոչարեանի ծրագրերով:

Սահմանադրական փոփոխութիւնների դէմ «Ոչ»-ի ճակատի ձեւաւորմանն ընդառաջ, տեսակէտներ շրջանառուեցին, որ այդ ճակատը կարող է հովանաւորել Ռոբերտ Քոչարեանը, որը ցանկանում է 2018 թուականին նախագահական թեկնածու առաջադրուել եւ այդ իսկ պատճառով դէմ է սահմանադրական փոփոխութիւնների միջոցով կառավարման մոդելի փոփոխութեանը: Սակայն «Ոչ»-ի ճակատի ձեւաւորումից յետոյ կարծես թէ ինդիւիդուալ նշանակություն այդ ճակատի եւ Ռոբերտ Քոչարեանի թիմակիցների կամ գինակիցների միջեւ:

Քոչարեանի նախկին խորհրդական Գառնիկ Իսախանյանը մեղադրեց Հիմնադիր Խորհրդարանին, որ ինչ-ինչ պայմաններ են դնում, այդ թւում՝ մարդկանց անուկներ: Իսախանյանը ակնյայտօրէն ակնարկում էր Ռոբերտ Քոչարեանի մասին: Դրա մասին բաւական թիմակցիկ, պարզ ակնարկով էր հանդէս եկել նաեւ Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլեանը՝ ասելով, որ իրենք թոյլ չեն տայ, որպէսզի սահմանադրական փոփոխութիւնների դէմ պայքարը Ռոբերտ Քոչարեանն օգտագործի իշխանութեան գալու համար:

Ուշագրաւ է, որ «Ոչ»-ի ճակատին որեւէ կերպ չի միացել նաեւ Վարդան Օսկանեանը: Միեւնոյն ժամանակ, քաղաքական դաշտում աւելանում է այն անձանց թիւը, որոնք բացէիբաց խօսում են Ռոբերտ Քոչարեանին նախընտրելու, նրա նախագահութեան ընթացքում լաւ գզարու եւ այլնի մասին: Ընդ որում՝ այդ շարքերում կան Աժ պատգամաւորներ, ԲՀԿ-ականներ: Գրեթէ անթաքուց է դարձել, որ եթէ Քոչարեանը այդուհանդերձ որոշի Վարդան Օսկանեանի միջոցով բացել նոր քաղաքական կուսակցութիւն, ԲՀԿ-ի՝ այսպէս ասած քոչարեանական թեւը կը միանայ այդ կուսակցութեանը:

Այսինքն՝ մեծ է հաւանականութիւնը, որ Ռոբերտ Քոչարեանը կարող է ձեւաւորել, այսպէս ասած, իրեն լոյսը կուսակցութիւնների եւ քաղաքական միաւորների բլոկ, որը կարող է առանձին հանդէս գալ սահմանադրական փոփոխութիւնների դէմ՝ չլինելով «Ոչ»-ի յայտարարուած ճակատի մաս: Սակայն այդ բլոկի նպատակն ամե-

նայն հաւանականութեամբ կը լինի ոչ թէ փոփոխութիւնները տապալելը, քանի որ այդ դասաւորութեան պարագայում տապալելու նպատակաւորութիւնը երկրորդ նախագահի համար էլ դառնում է յարաբերական, այլ պարզապէս փոփոխութիւնների գործընթացը 2017-ի խորհրդարանական ընտրութիւններում տեղի յայտի համար հիմք, որոշակի մեկնակէտ դարձնելը:

Բացառել պէտք է, որ Ռոբերտ Քոչարեանը կը փորձի Սերժ Սարգսեանի եւ ՀՀԿ-ի հետ գալ պայմանաւորուածութեան այդ բլոկի խորհրդարանում որոշակի ներկայացուածութեան հարցում: Աւելին՝ ամենայն հաւանականութեամբ հենց նման պայմանաւորուածութեան հեռանկարներն են այժմ շօշափուում, այդ թւում՝ Ռոբերտ Քոչարեանի հարցադրոյցների միջոցով՝ մէկը նա արդէն տուել է «Ազատութիւն» ռադիոկայանի բեւառուական ծառայութեանն ու մի քանի ուշագրաւ մեխիզմներ բաց թողել՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին սպառման համար (Իհարկէ, դրանց արտաքին պահանջարկի խնդիրը բաւական անորոշ եւ յարաբերական է), իսկ մէկ այլ հարցադրոյց էլ սահմանադրական փոփոխութիւնների թեմայով նա կարծես թէ պատրաստուած է տալ զուտ ներքին տրամաբանութեամբ, ինչպէս շաբաթներ առաջ հաւաստիացրել էր նրա գրասենեակի ղեկավարը:

Ամենայն հաւանականութեամբ այս «հետախուզական» քայլերով է պայմանաւորուած այն, թէ արդեօք Ռոբերտ Քոչարեանը կը գնայ իր քաղաքական թիմի բլոկային կազմաւորմանը: Սահմանադրական փոփոխութիւնները իր ուժերով տապալելու հեռանկար նա կարծէք թէ չունի, այստեղ բաւական խրթին են շահերը եւ շատ բազմաշերտ իրավիճակ է: Մնում է հաշուարկել, թէ ինչպիսին է այդ փոփոխութիւնների արդիւնքում ձեւաւորուելիք նոր դասաւորութեան մէջ արդէն ոչ թէ զուտ հեռակայ կարգով, այլ ուղղակի քաղաքական միաւորով մասնակցութեան հնարաւորութիւնն ու հեռանկարը: Եթէ չկայ այդպիսի հեռանկար կամ հաւանականութիւնը չափից շատ փոքր է, ապա Ռոբերտ Քոչարեանի համար չկայ որեւէ իմաստ գնալ նման քայլի: Դա ձեռնտու չէ նախեւառաջ թէ՛ ֆինանսապէս, եւ թէ՛ քաղաքականապէս:

«Ազատութիւն» ռադիոկայանին նա խոստովանել է, որ իրեն վատ չի գզում իր ներկայիս կարգավիճակով: Եթէ կարգավիճակի թէկուզ անուղղակի փոփոխութիւնը չի խոստանում աւելի մեծ ազդեցութիւն քաղաքական կեանքում, ապա դրա փոփոխութեան եւ այսպէս ասած լոյսի տակ գալու՝ քաղաքական ստուերից դուրս գալու ոչ միայն նպատակաւորութիւն չկայ, այլ պաշտպանութեան որեւէ բաղադրիչ չաւելացնելով՝ Ռոբերտ Քոչարեանն այդպիսով կը մեծացնի իր տեսանկիւնութեան, հետեւաբար խոցելիութեան հնարաւորութիւնը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

Թայֆայի կայուն մեծամասնութիւնը

ՄԱՐԿ ՆՇԱՆՆԱՆ

Սահմանադրական փոփոխութիւնների կողմնակիցների բերած փաստարկները կարելի է բաժանել երեք մասի: Առաջին՝ «էտիլաւ բան ա»: Այս փաստարկի մէջ, իհարկէ, բովանդակութիւն չկայ. մօտաւորապէս այդպէս ազգի մէկուկէս ցենտներանոց այրերն ասում են «օքիեկտում» լաւ ուտելի խմելուց յետոյ, երբ մատուցողուհին ուրցով թէյ է առաջարկում: Բայց ամէն դէպքում՝ տեսակէտ է, որը գոյութեան իրաւունք ունի:

Երկրորդ՝ «Իսկ ինչո՞ւ էք այդքան վախենում Սերժ Սարգսեանի վերադարձութիւնից, ձեզանից ո՞վ է աւելի լաւը»: Այս փաստարկը ներկայացնում են հասարակութեան համար շատցքից ընդունելի եւ համեմատաբար ինտելեկտուալ հանրապետականները, եւ առաջին հայեացքից կարող է թուալ, թէ նրանց ասածի մէջ ճշմարտութեան հատիկ կայ: Բայց այստեղ մի նրբութիւն կայ. աշխարհի գրեթէ բոլոր երկրների սահմանադրութիւններում գրուած է, որ նոյն անձը չի կարող աւելի քան երկու անգամ անընդմէջ զբաղեցնել պետութեան առաջին դէմքի պաշտօնը: Եւ ոչ մի սահմանադրութեան մէջ գրուած չէ, որ եթէ առաջին դէմքը զայդին մարդ է՝ կարելի է նաեւ բացառութիւն անել: Այսինքն՝ անձի որակները կապ չունեն. չի կարելի, եւ վերջ: Ու երրորդ փաստարկը՝ այս փոփոխութիւններից յետոյ երկրում միանձնեայ ղեկավարումը դադարելու է, եւ անձի փոխարէն ղեկավարելու է ընտրութիւններում յաղթած կուսակցութիւնը:

Հենց այս երրորդ փաստարկին էլ անդրադառնանք աւելի հանգամանորէն: Ռոբերտ Քոչարեանն, օրինակ, միանձնեայ էր ղեկավարում երկիրը: Այդ մարդը ոչ կուսակցութիւն ունէր, որ գաղափարախօսութիւն, նա նոյնիսկ գիրք էր կարդում եւ պարծենում էր դրանով: Միայն աւելի ուշ սկսեց գրքեր կարդալ (օրինակ՝ «Ինչո՞ւ են ձախողում պետութիւնները»), բայց ի՞նչ օգուտ, եթէ աշակերտը քիմիական փորձի ժամանակ պայթեցնում է կաբինետը, ապա գլուխը քորելով գնում տուն ու սկսում կարդալ պայթուցիկ նիւթերի մասին ձեռնարկը: Մի խօսքով՝ նրա միանձնեայ ղեկավարումն, իհարկէ, վատ է, բայց ամբողջ ինդիւիդուալն է, որ Սերժ Սարգսեանը ճիշտ նոյն վիճակում է: Որովհետեւ ՀՀԿ-ն իրականում կուսակցութիւն չէ, այլ ինչ-որ անհասկանալի գոյացութիւն, որը ոչ գաղափարախօսութիւն ունի, ոչ սկզբունքներ, ոչ էլ տեղեակ է, որ կուսակցութիւնները պիտի նման բաներ ունենան: Այդ կուսակցութիւնը, եթէ չենք սխալուում, ձեւաւորուել էր դեռեւս Խորհրդային տարիներին Հայաստանի անկախութեան համար պայքարողների ջանքերով, ու հիմա այդ նոյն կուսակցութիւնը մեծ խանդավառութեամբ Հայաստանը մտցրեց ԵՏՄ: Այդ կուսակցութիւնում մի ժամանակ իրենք իրենց անուանում էին ինքնակազմակերպ, յետոյ միաձայն իրենց առաջնորդ ընտրեցին կոմսոմոլի նախկին ակտիւիստին, ու հիմա էլ նրան ասում են «վերջին բոլշեւիկ»: Այդ կուսակցութիւնը մի ժամանակ այնքան հայրենասէր էր, որ հեռուստաընկերութիւններին հրահանգել էր եղանակի տեսութեան ժամանակ ներկայացնել նաեւ Արեւմտեան Հայաստանի՝ Մուշի, Վանի ու Ալաշկերտի եղանակը, բայց այդ կուսակցութիւնը ձայն-ձայտուն չհանեց, երբ Թուրքիայի նախագահը եկաւ Երեւան, ու իրենց շէֆը կարգադրեց մի երկու ժամով անջատել Միջերկրածովային լոյսերը: Այդ կուսակցութիւնը մի գիշերուայ մէջ թունդ արեւմտամէտից դարձաւ թունդ ուսումնասիր, պէտք է լինի՝ վաղը թունդ չինամէտ կը դառնայ եւ այլն: Մի խօսքով՝ ՀՀԿ անունով կուսակցութիւն, որպէս այդպիսին չկայ: Կան մարդիկ, ովքեր անընդհատ իշխանական կերակրատաշտի մօտ են, եւ, հեռու տնից-տեղից, առաջնորդուում են վոհմակի օրէնքներով:

Եւ ահա առաջարկում է նոր Սահմանադրութիւն, ըստ որի՝ հենց այս վոհմակը պիտի իշխի Հայաստանում (դա կոչոււմ է «կայուն մեծամասնութիւն»): Ընդ որում՝ պիտի իշխի առանց ժամկէտային սահմանափակումների: Ուրիշ բան, եթէ գոնէ կուսակցութիւն լինէր, ինչ-որ գաղափարախօսութիւն ունենար, ինչ-որ ծրագրեր ունենար եւ այլն:

Հասկանո՞ւմ էք, եթէ երկիրը ղեկավարում է անմիջականօրէն ժողովրդի կողմից ընտրուած նախագահ, չի բացառուում, որ մի օր էլ պատահաբար յաջողուի նորմալ նախագահ ընտրել: Իսկ ահա խորհրդարանական համակարգի դէպքում դա բացառուած է. պատահաբար նորմալ թայֆա ընտրել հնարաւոր չէ: Եւ ընդհանրապէս՝ թայֆաները նորմալ չեն լինում: Եւ, ի դէպ, ոչ մի դէպքում ինքնակամ չեն յանձնում իշխանութիւնը: Որովհետեւ «էտիլաւ բան ա»:

«ՁՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ»



ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՊԱՇՏՏՆԱԹԵՐԹ՝
 ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈՒԿՐԱՏ ԶՆՁԱԿԵԱՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
 Արեւմտեան Ամերիկայի Մրջանի

ԽՍԲԱԳԻՐ՝
 ՏՕԲԹ. ՄՐՇԱԿ ԳԱԶԱՆԵԱՆ

MASSIS Weekly
 Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
 1060 N. Allen Ave.
 Pasadena, CA 91104
 Phone: (626) 797-7680
 Fax: (626) 797-6863
 E-Mail: massis2@earthlink.net
 http://www.massisweekly.com

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
 Published Weekly
 Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
 USA \$50.00, \$100.00 (First Class)
 Canada \$125.00 (Air Mail)
 Overseas \$250.00 (Air Mail).
 All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
 at Pasadena CA.
 Please Send Address Change To
 MASSIS WEEKLY

Հրատարակելով հայաստանեան մամուլին մէջ լոյս տեսնող տարբեր յօդուածներ «ՄԱՍԻՍ» ամսականում չի բաժնէր հոն արտայայտուող բոլոր միտքերը

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Տէր-Պետրոսեան. «Նոր Սահմանադրութիւնը Խարխլելու Է Պետութեան Հիմքերը»

Սա ոչ թէ բարեփոխում է, այլ ամբողջովին նոր Սահմանադրութիւն է...

Նրա խօսքով, ՀԱԿ-ը միացել է «ոչ»-ի ճակատին, քանի որ այն լուրջ նախաձեռնութիւն է:

Լեւոն Տէր Պետրոսեանն գովել է նաեւ Աժ-ում ՀԱԿ խմբակցութեան գործունէութիւնը՝ նշելով. «Ես ուզում եմ նախեւառաջ

գնահատել խորհրդարանի ՀԱԿ խմբակցութեան փայլուն աշխատանքը...

Արամ Սարգսեանը Դէմ Է Սահմանադրութեան Փոփոխութեան, Բայց «Ոչ»-ի Ծակատին Չի Միանայ

Սահմանադրական փոփոխութիւնների շուրջ «Ազատութիւնը» գրողները...

թիւն» կուսակցութիւնը ամբողջովին է, որ մենք այսուհետ չենք համագործակցելու այն ուժերի հետ...

Մաւորականները Արմենիկին Վաստակաւոր Արտիստի Կոչում Շնորհելու Մասին

ՀՀ վաստակաւոր արտիստներ Դաւիթ Ամալեանը, Ռուբէն Բաբաեանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդապետեանը...

տալիս»:

Մինչդեռ նման որոշումը հայ անուանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Մատուրեանի սրտով է:

Նիկոլայ Մատուրեանը, օրինակ, Ձախ Յարութի մասով դէմ է, որ նրան եւս վաստակաւոր արտիստի կոչում է շնորհուել:

Նիկոլայ Մատուրեանը, օրինակ, Ձախ Յարութի մասով դէմ է, որ նրան եւս վաստակաւոր արտիստի կոչում է շնորհուել:

Իսկ Արմէն Գոնդրաթեանի համար նկատեց. «Տուողը ես լինէի, թէպէտ Արմենիկին շատ լաւ ընդունում եմ, բայց երգելու համար ես չէի տա:

Ռուբիկ Յակոբեանը Պնդում Է, որ «Ժառանգութիւնը» Լքելու Որոշումը Կապ Չունի Սահմանադրութեան Հետ

«Ժառանգութիւն» կուսակցութեան արդէն նախկին անդամ Ռուբիկ Յակոբեանը պնդում է, որ կուսակցութիւնը լքելու մասին որոշումը որեւէ կապ չունի Սահմանադրական բարեփոխումների հետ:



«Ժառանգութիւն» կուսակցութեան նախկին անդամ Ռուբիկ Յակոբեան

Հարցին, թէ ներքաղաքական հարցերում ի՞նչ սկզբունքային տարբերութիւններ կան իր եւ Բաժնի Յովհաննիսեանի միջեւ, Յակոբեանը պատասխանել է. «Չեմ ուզում մանրամասնել, բայց ովքեր որ հետեւել են մեր քաղաքական ուղեւորին, կարծում եմ՝ նկատած կը լինեն»:

թիւնը», քանի որ կողմ է Սահմանադրական բարեփոխումներին եւ չի ցանկանում միանալ «Ոչ»-ի ճակատին:

Նա նշեց նաեւ, որ ՀՅԴ-ին անդամագրուելու մասին չի մտածել: Դիտարկմանը, թէ ՀՅԴ-ում կարծես թէ պատրաստակամ են իրեն վերընդունել, Յակոբեանը պատասխանեց. «Շնորհակալ եմ ընկերներին պատրաստակամութեան համար»:

Սեպտեմբերի 17-ին Ռուբիկ Յակոբեանը յայտարարել էր, որ լքում է կուսակցութիւնը եւ հրաժարուում խմբակցութեան ղեկավարի պաշտօնից:

Յիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Ռուբիկ Յակոբեանը լքել է «Ժառանգութիւնը»:

Օսիպեանի Պարգևատրումը Ակտիւիստները Իրենց Հասցեագրուած Ուղերձ Են Համարում

Երեւանի փոխստիկանապետ Վալերի Օսիպեանը պարգևատրուեց «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» երկրորդ աստիճանի մեդալով, Քննչական կոմիտէի նախագահի տեղակալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Յարութիւնեանին էլ շնորհուեց արդարադատութեան գեներալ-մայորի կոչում:



Սերժ Սարգսեան եւ Վալերի Օսիպեան պարգևատրում են

իրաւապաշտպան Ժաննա Ալեքսանեանի կարծիքով՝ Սերժ Սարգսեանն իր հրամանագրով ընդգծել է ինչպէս է վերաբերում բռնութիւններին ու կոծկումներին:

կարծիքով՝ նախագահն իր հրամանագրով ուղերձ է յղել:

«Փաստօրէն Սերժ Սարգսեանը ասում է՝ հպպէս էլ շարունակէք, ծեծէք, ջարդէք, ինչ ուզում էք՝ արէք, դուք վերջում կը գնահատուէք: Կ'առաջարկէի ուղղակի մի նոր մեղալ ստեղծէին՝ Սերժ Սարգսեանին մատուցած ծառայութիւնների համար, եւ շնորհէին այդ մեղալը՝ ում ցանկանային, Սաքունիկին՝ պաշտպանութեան նախարարը, Բաբուլիկին եւ այլն», - հեզնեց իրաւապաշտպանը:

«Ես կարծում եմ, սա Սերժ Սարգսեանի կողմից մեսիջ է Օսիպեանին՝ աւելի ակտիւ պաշտպանելու ռեժիմի շահերը, եւ նաեւ մեսիջ է մեզ, որ «տեսէք, ինչպէս եղել ենք, դա խրախուսում է, աւելի կոպիտ ենք լինելու ձեր նկատմամբ»:

Սահմանադրական բարեփոխումների դէմ բողոքի ակտիւ գործողութիւնների մասին յայտարարած «Չե՛ք Անցկացնի» շարժման անդամ Արշակ Մուսախանեանի

«Ազատութեան» հետ կարճ հեռախօսազրոյցում Վալերի Օսիպեանը նկատեց՝ ցոյցեր ցրելու համար չէ պարգևատրուել: «Յրել» արտայայտութիւնը Օսիպեանի համար անընդունելի է, նախընտրում է օգտագործել «հասարակական կարգի վերականգնում» բառակապակցութիւնը, պարտականութիւնների շրջանակը համարում է հասարակական կարգի պահպանութիւնն ընդհանրապէս:

ԲՀԿ-ն Կողմ Է Քուէարկելու Սահմանադրութեան Նախագծին

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը կողմ է քուէարկելու Սահմանադրութեան նոր նախագծին: Այս մասին Սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ մամուլի խօսնակ, պատգամաւոր Վահան Բաբաեանը՝ նշելով, որ իրենք որոշում կայացնելուց առաջ բազմաթիւ քննարկումներ են ունեցել:

«Սահմանադրութիւնից բխելու են տարբեր օրէնսդրական փոփոխութիւններ: Մենք ամէն ինչ անելու ենք, որ այնպիսի օրէնքներ ընդունուեն, որ հասարակութիւնն իր մաշկի վրայ զգայ այդ փոփոխութիւնների կարեւորութիւնը եւ անհրաժեշտութիւնը», - ասաց Վահան Բաբաեանը:

Յիշեցնենք, որ մինչեւ Գաղիկ Մառուկեանի հեռանալը՝ ԲՀԿ-ն, դէմ էր Սահմանադրական բարեփոխումներին:

ԼՈՒՐԵՐ

Այլ է Օքթեն. «Թուրքիայի Հասարակութիւնը Կ'ստիպի Կառավարութեանը ճանաչել Ցեղասպանութիւնը»

Եթէ Թուրքիայի քաղաքացիական հասարակութիւնը բաւական ուժեղ գտնուի, ճանաչի Ցեղասպանութիւնը եւ աշխատի այդ ուղղութեամբ, ապա ցանկացած կառավարութիւն, այսպէս թէ այնպէս, ստիպուած է լինելու նահանջել: Այս մասին Սեպտեմբերի 22-ին՝ հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» ծրագրի առաջին փուլին նուիրուած մամուլի ասուլիսի ժամանակ, յայտարարեց DVV International կազմակերպութեան թուրք ներկայացուցիչ Այլէ Օքթենը:



Թուրք ներկայացուցիչ Այլէ Օքթեն

Հայոց ցեղասպանութեան ճանաչումը չի լինի արտաքին ուժերի ճնշման հետեւանք, այլ կը բխի ներսից, Թուրքիայի ժողովրդից», - յաւելեց Այլէ Օքթենը: Նշենք, որ նախագիծը ֆինանսավորում է Գերմանիայի ԱԳՆ-ն:

DVV International. «Հայ-թուրքական Հաշտեցման Նախագիծը 5 Բաղադրիչ Ունի»

Հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» նախագծի իրականացումը պէտք է սկսուի Թուրքիայից, բայց երկրի ներկայիս իրավիճակը թոյլ չի տալիս դա անել: Այս մասին Սեպտեմբերի 22-ին՝ հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» ծրագրի առաջին փուլին նուիրուած մամուլի ասուլիսի ժամանակ, յայտարարեց DVV International կազմակերպութեան տարածաշրջանային գրասենեակի տնօրէն Մաթիաս Քլինգենբերգը:

են. Հայաստանից եւ Թուրքիայից 2-ական գրող ճանապարհորդութիւնների ընթացքում գրառուներ են կատարում, որոնք հետագայում գրքի հիմքում են լինելու», - նշեց Քլինգենբերգը:

Երրորդ բաղադրիչը, նրա խօսքով, հրապարակային միջոցառումներն են, որոնք պէտք է լինեն տարբեր ձեւաչափերով՝ դասախօսութիւններ, քննարկումներ, ներկայացումներ: «Չորրորդ բաղադրիչը ճանապարհային ամսագիրն է (road map): Այստեղ հաւաքուած են բոլոր նիւթերն այն մասին, թէ ում հետ ենք մենք ծանօթացել, ինչ հանդիպումներ ենք անցկացրել: Եւ վերջին բաղադրիչը պատմական տարրն է, բանաւոր պատմութիւնը, մասնակիցները հանդիպում են մարդկանց հետ եւ խնդրում են պատմել իրենց ընտանեկան պատմութիւնները», - եզրափակեց Մաթիաս Քլինգենբերգը:

Գերմանիայի Դեսպան. «Եւրամիութեան Դռները Հայաստանի Առջեւ Փակ Չեն»

Եւրամիութեան դռներն, իհարկէ, Հայաստանի համար փակ չեն: Այս մասին «Ազատութիւն» ռատիոկայանի հետ զրոյցում նշել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քլինգենբերգը: Նրա խօսքով՝ պէտք է ուսումնասիրուեն բոլոր հնարաւորութիւնները՝ «Հայաստանի եւ Եւրամիութեան միջեւ յարաբերութիւններն աւելի սերտ դարձնելու համար»:



Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քլինգենբերգ

«Բոլորը տեղեկ են այն որոշման մասին, որ Հայաստանն ընդունեց 2013-ի Սեպտեմբերին: Դա որոշում էր՝ ընդունուած ձեւ կառավարութեան եւ պատասխանատու անձանց կողմից: Բայց Եւրամիութեան դռներն, իհարկէ, Հայաստանի համար փակ չեն», - ընդգծել է դեսպանը: Քլինգենբերգն ասել է, թէ հիմա նոր համաձայնագրի պատրաստման գործընթաց է ընթանում՝ համոզմունք յայտնելով, որ «դա կարող է լաւ հիմք հանդիսանալ հետագայ համաձայնութիւնների ձեւք բերման համար»: Դեսպանը դժուարացել է նոր

փաստաթղթի ստորագրման ստույգ ժամկէտներ նշել: «Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, միայն գիտեմ, որ Եւրամիութեան կողմից այս ուղղութեամբ արւում է հնարաւոր: Գերմանիան, որպէս Եւրամիութեան անդամ երկիր, շահագրգիռ է, որ փաստաթղթի ստորագրումն իրականանայ որքան հնարաւոր է շուտ», - ասաց Մաթիաս Քլինգենբերգը:

Ազատամարտիկ Սմբատ Յակոբեանը ճանաչել է Իրեն Ծեծողներին

Դաժան ծեծի է ենթարկուել ազատամարտիկ Սմբատ Յակոբեանը, ով միջադէպից ըոպեններ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնութիւնների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցութեան գրասենեակի մօտ իշխանափոխութեան կոչով բողոքի ակցիային: Ազատամարտիկը բազմաթիւ սալջարդերով եւ կոտորուածքով տեղափոխուել է հիւանդանոց: Յակոբեանի վիճակը կայուն է: Նա այժմ հիւանդանոցում է:



Ծեծի ենթարկուած ազատամարտիկ Սմբատ Յակոբեան

Հանրահաւաքից յետոյ քաղաքի կենտրոնում ինչ-որ մէկը մօտեցել է Յակոբեանին ու զրուցելու պատրուակով նրան հրաւիրել յարակից տարածք: «Բա՛ «զրուցելու բան կայ», բա թէ՛ «զրուցի», բա թէ՛ «արի էս կողմ մտնենք»՝ դարպասից են կողմ, թէ ինչ-որ փոքրիկ դալանի նման բան է եղել, բա թէ՛ «էստեղ խօսիր», էդ վայրկեանին բռնել է վզից, ձեռքը զցել վզին, հարուածել ու քարշ տուել դէպի ներս: Ուրեմն, այնտեղ եւս ինչ-որ տղերք են եղել, ու այդպէս ջարդել են:

Համար: «Հենց Անկախութեան օրը նրան ծեծում են: Եթէ իշխանութիւն ունենայինք, իրենք պէտք է ամենաառաջինը արձագանգէին, ու լոյսը չպէտք է բացուեր՝ էդ տականքները պէտք է արդէն ձեռք բերուած լինէին: Էդ նախկին եղած դէպքերը վաղեմութիւն չունեն, բայց մենք դրանց էլ ենք անդրադառնալու, եւ բոլորը պէտք է պատժուեն, ովքեր առ այսօր անպատիժ են մնացել», - յայտարարեց ազատամարտիկը:

«Ապարան» Ղոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսեանի խօսքով, Յակոբեանին ծեծել են իր քաղաքական գործունէութեան համար: «Մեր թողոտութիւնը բերեց նրանց լիտիացման: Սմբատը ճանաչել է, գիտի ովքեր են, ում թիկնազօրն են, ում կամակատարներն են: Այնպէս որ, եթէ մինչեւ մեր տղերքի հաւաքուելը իրենք իրենց խնդիրները չեն կարողանայ՝ իշխանութիւններն ու օրինապահ մարմինները, լուծեն, դրանից յետոյ մենք ենք անելու», - ասաց Պետրոսեանը: Պետրոսեանն ընդգծեց, որ Անկախութեան օրը ձեռք են բարձրացնել այն ազատամարտիկի վրայ, որը կեանքը դրել է անկախութեան

Անցեալ տարեկերջին, յիշեցնենք, ծեծի էին ենթարկուել «Արաբօ» Ղոկատի հրամանատար Մանուէլ Եղիազարեանը եւ «Ապարան» Ղոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսեանը: Դէպքից մի քանի օր անց չորս դիմակաւորուած անձինք յարձակուել էին ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչութեան անդամ Սուրէն Սարգսեանի վրայ եւ ծեծի ենթարկել նրան: Սարգսեանը զանգուղեղային վնասուածքով տեղափոխուել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հալէպի Հայաբնակ Թաղամասերի Հրետակոծութեան Հետեւանքով 4 Հայ է Վիրաւորուել

Հալէպի հայաբնակ Նոր Գիւղ թաղամասի հրետակոծութեան հետեւանքով 4 հայ է վիրաւորուել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը՝ վկայակոչելով Հայաստանի գլխաւոր հիւպատոսին:

եկեղեցում: Աւելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հալէպի հայաբնակ թաղամասերի հրետակոծութիւնը սկսուել է կէսօրից: Նշենք, որ մինչ արիւնալի այս իրադարձութիւնները Սիրիայում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կէսից աւելի բնակուած էր Հալէպում, իսկ մյուս կէսը՝ այլ քաղաքներում, այդ թվում՝ Լաթաքիայում, Հոմսում, Դամըշքում, Յակուիեում, Ռաքքայում, Քեսապում, մայրաքաղաք Դամասկոսում:

«TV5 Monde»-ը Ֆրանկոֆոնիայի Մասին Հաղորդաշարի Մի Թողարկումը Նուիրել է Հայաստանին

Ֆրանսիական «TV5 Monde» հեռուստալիքը «Նշանակման վայրը՝ Ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի Սեպտեմբերի 19-ի թողարկումը նուիրել է Հայաստանին: Այս մասին գրում է «Collectif VAN» կայքը: Աշխարհի տարբեր երկրներում ֆրանսերէնի թեմային նուիրուած հաղորդման նկարահանող խմբի այցելութեան վայրը Հայաստանն է դարձել: Հեղինակների խօսքով, լեզուի մասին պակտը հնարաւորութիւն է ընձեռուած ամրապնդել ֆրանսերէնի դիրքերն այս երկրում, որն արդէն զգալի աստիճանով ֆրանկոֆոն է:

«TV5 Monde»-ը Ֆրանկոֆոնիայի մասին հաղորդաշարի մի թողարկումը նուիրել է Հայաստանին: Ֆրանսիական հեռուստալիքը «Նշանակման վայրը՝ Ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի Սեպտեմբերի 19-ի թողարկումը նուիրել է Հայաստանին: Այս մասին գրում է «Collectif VAN» կայքը: Աշխարհի տարբեր երկրներում ֆրանսերէնի թեմային նուիրուած հաղորդման նկարահանող խմբի այցելութեան վայրը Հայաստանն է դարձել: Հեղինակների խօսքով, լեզուի մասին պակտը հնարաւորութիւն է ընձեռուած ամրապնդել ֆրանսերէնի դիրքերն այս երկրում, որն արդէն զգալի աստիճանով ֆրանկոֆոն է:

ԱՍԾ Սպառնալիք

Շարունակուած էջ 1-էն
դովրդային շրջանակներու մօտ: «Ազատութիւն» ռատիոկայանի հետ իր զրոյցի ընթացքին, անդրա-

դառնալով յայտարարութեան, փոստանջեան ըսաւ որ, ԱՍԾ-ի յայտարարութիւնը ապաւնալիք է ոչ միայն խօսքի ազատութեան, այլ նաեւ «Ժառանգութիւն» կուսակցութեան:

20 ՆՈՐԱԳԻՐՆԵՐ ՄԻԱՑԱՆ ԲՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ



Հայաստանի Անկախութեան 24-րդ տարեդարձի առիթով շուրջ երկու տասնեակ երիտասարդներ երգման արարողութեամբ մուտք գործեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան շարքերը: Եռաբլուր պանթէոնին մէջ՝ Հնչակեան կուսակցութեան «Մեծն Մուրատ» ջոկատի նահատակ Սերգէյ Քոտարեանի՝ Որսորդի շիրիմին կուսակցական դարձած նորագիրները երգուեցին կեանքի գնով հաւատարիմ ըլլալ Հայրենիքին, հաջ ժողովուրդին եւ Հնչակեան կուսակցութեան:

Երգման արարողութիւնէն ետք, Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Տիգրանեան ելոյթ մը ունենալով նշեց, որ «Հնչակեան կուսակցութիւնը տասնեակ հազարաւոր նահատակներ տուած է յանուն Հայրենիքի Անկախութեան եւ Ազատութեան»: «Մեր ընկերները հաստատ գիտէին, յանուն ինչի՞ կը զոհաբերեն իրենց կեանքը: Դարձէք

արժանին մեր հերոսներուն», իր խօսքին մէջ նշեց ընկ. Տիգրանեանը: Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի վարչութեան ատենապետ ընկ. Նարեկ Գալստեան, անդրադառնալով օրուան խորհուրդին, նշեց, որ 1887 թուականին, երբ ստեղծուեցաւ Ս.Դ.Հ.Կ.-ը, առաջին իսկ օրէն իր ծրագրին մէջ յատկօրէն նշեց Անկախ Հայաստան ունենալու խորհուրդը:

Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական վարչութեան անդամ ընկ. Եղիա ձէրէճեանն իր խօսքին մէջ նշեց, որ Հնչակեան ֆետայիները, որոնք կը կուռէին Սասունի, Ջէյթունի, Ատանայի, Հաճընի եւ Հայկական բարձրավանդակի բոլոր հատուածներուն մէջ իրենց երազներուն մէջ ունէին Անկախ Հայաստան կերտելու ծրագիրը:

Նորագիրները համալրեցին Ս.Դ.Հ.Կ. «Սարգիս Տիրունի» ուսանողական-երիտասարդական միութեան շարքերը: ՍԴՀԿ ՄԱՄԼՈՅ ԴԻԻԱՆ

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՈՒՐԻԱՅԷՆ ԵՒ ՈՒԳՐԱՆԻԱՅԷՆ ՏԵՂԱՅԱՆՈՒԱԾ ԶԱՅ ՇՐՋԱՆԱԲՐՏՆԵՐՈՒ



Հայաստանի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶՄ), ՄԱԿ-ի փախստականներու հարցերով գերագոյն Յանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչու թիւններու եւ Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութեան (ԱՀԱԸ) միջեւ եռակողմ համագործակցութեան որպէս արդիւնք, վաթսուէն համալսարանական շրջանաւարտներ, մեծամասամբ Սուրիայէ եւ Ուզբէստանէ տեղահանուածներ, վճարովի փորձառական աշխատանքի հնարաւորութիւն պիտի ունենան Հայաստանի կարգ մը յատուկ ընկերութիւններուն մէջ:

ՄԱԶՄ-ի «Երիտասարդներու Յառաջադրարցումի Արահեմ» (ԵՅԱ) նախաձեռնութիւնը վճարովի փոր-

ձարական գործի ծրագիր մըն է, որ նոր շրջանաւարտներուն հնարաւորութիւն կու տայ առաջին անգամ ներգրաւելու իրենց կրթութեան համապատասխանող աշխատանքի եւ ձեռք ձգելու անհրաժեշտ աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որ պիտի նպաստէ ապագային մնայուն աշխատանքի առիթներ ունենալու: 2007-2014 թուականներուն ՄԱԶՄ Հայաստանեան գրասենեակը իրականացուցած է ԵՅԱ ծրագրի հինգ փուլեր: Ընդհանուր առմամբ, երկու հարիւր քառասուն նորաւարտ երիտասարդներ ԵՅԱ փորձառական աշխատանքի անցած են Երեւանի եւ Հայաստանի վեց այլ մարզերուն մէջ եւ անոնց շուրջ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ԼԱՍ ՎԵԿԱՍԻ ԵԿԵՂԵՂՈՅ ԶԻՄՆԱՐԿԷՐԸ



Տեսարան եկեղեցւոյ հիմնարկէփ արարողութենէ



ՄԴՀԿ մերկայացուիցիչները Յովման Սրբազանի եւ Տէր Նարեկի Մաքարեանի հետ

Ուրբաթ, Սեպտեմբերի 18-ին, հարիւրաւոր հաւատացեալներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ Լաս Վեկասի Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմնարկէքը: Արեւմտեան Ամերիկայի առաջնորդ Յովման Արք. Տէրտէրեան պաշտօնավարեց արարողութեանը եւ անոր ձեռամբ օծուեցան եկեղեցւոյ 16 անկիւնաքարը: Սրբազան հայրը շնորհաւորեց հաւատացեալները Լաս Վեկասի հովիւ՝ Տ. Նարեկ Մաթարեանին

եւ Ծխական Խորհուրդի եւ բոլոր օժանդակ մարմիններու անդամներուն: Այս առթիւ կազմակերպուած էր մշակութային տօնակատարութեան եւ բաց երկնքի տակ տօնական խնճոյք: Հիմնարկէքի արարողութեան ներկայ էին նաեւ ՄԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմինի անդամ Ընկեր Կէրի Սինանեանը եւ ՄԴՀԿ Լաս Վեկասի մասնաճիւղի ատենապետ Ընկեր ձորձ Յակոբեանը:

Հայաստան Նշեց Անկախութեան 24-րդ Տարեդարձը

Շարունակուած էր 1-էն մենք անասան ենք եւ հաստատակամ: Մենք ենք մեր ճակատագրի տէրը եւ մերն է մեր նախնիներուն ժառանգութիւնը», ըսաւ Սարգսեան: Ան շեշտեց հայ ժողովուրդի միասնականութեան կարեւորութիւնը: Երեկոյան Մարգահամերգային Համալիրն ներս տեղ ունեցաւ ընդունելութիւն:

Հայաստանի անկախութեան տօնին առթիւ, նախագահ Սարգսեան շնորհաւորական ուղերձներ ստացաւ բազմաթիւ պետութիւններէ: Շնորհաւորական գիրեր ուղարկած էին Սէուտական Արաբիոյ վաթսուն տոկոսին ծրագրի աւարտին մնայուն աշխատանք առաջարկուած է գործատու կազմակերպութիւններուն եւ ընկերութիւններուն կողմէ:

«Սուրիահայերը աշխատասէր, ստեղծագործ, աշխոյժ եւ արդիւնաւետ են», ըսաւ ԱՀԱԸ-ի Գործադիր Տնօրէն Պրն. Զաւէն Խանճեան: «Հայաստանի աշխատավայրերը անհ-

րաժեշտութիւնը ունին նման որակեալ եւ փորձառու աշխատուժի: Այս ծրագիրը պիտի կարենայ մատուցանել այդ անհրաժեշտութիւնը, եւ ասոր արդիւնքը երկուստէք օգտակար պիտի ըլլայ մեր հայրենիքին: ԱՀԱԸ-ը պիտի շարունակէ համագործակցիլ եւ հովանաւորել նմանատիպ արդիւնաւետ ծրագիրները»:

Բազմաազգար Հայեր ներկայ գտնուեցն Հայաստանի Անկախութեան 24-րդ Տարեդարձի ծրեղ Փառատօնին



Մարուսակուած էջ 1-էն

եւ Արցախի անվտանգութեան, խաղաղութեան եւ արդար դատի յաջողութեան համար:

Կլենտէյլ քաղաքի քաղաքապետ՝ Արա Նաճարեան իր ուրախութիւնը յայտնեց այս տօնին առթիւ եւ զայն նկատեց մեր պապերու երազի իրականացումը: Ապա յորդորեց զօրավիգ կանգնիլ մեր Հայրենիքին ու Ղարաբաղին եւ յատկապէս մեր սահմաններուն վրայ հսկող քաջարի մարտիկներուն:

Յուզիչ էր եւ տպաւորիչ հայ մօթօրսիք լիստաւուններու եւ Հայրենիքի ազատագրութեան բանակի հաշմանդամ քանի մը զինուորներու երեւումը բեմին մօտ: Մեր ազատամարտիկներու սիրագործութիւնները բռն ծափահարութիւններով դիմաւորուեցան: Անոնցմէ երկուքը՝ Սեւակ Մխիթարեան եւ Հովօ Խեզմալեան ելեկտրականութեամբ գործող սալակներ նուէր ստացան մօթօրսիք լիստաւուններու «Armenian Brigade» խումբի ատենապետ՝ Յարութ Պողարեանի կողմէ:

Փառատօնին ՄԴՀԿԻ խօսքն ուղղեց շրջանի վարիչ Մարմնի փոխ ատենապետ Սուրէն Խուտանեանը: Ան առանձնապէս նշեց որ օրուան խորհուրդը անկախութիւնն է: 24 տարիներու ընթացքին ունեցանք շարք մը նուաճումներ եւ ձեռք ձգեցինք կարգ մը իրաւունքներ եւ հպարտ ենք անոնցմով: Մեր երազները չեն ամբողջացած լիովին: Բոլորիս ցանկութիւնն է որ

ան իրականութիւն դառնայ եւ ապրինք այն յոյսով որ օրին մէկը ներգաղթենք դէպի Հայրենիք եւ ոչ թէ ...արտագաղթենք:

Փառատօնին արդէն իսկ խանդավառ մթնոլորտը իր գագաթնակէտին հասաւ երբ տեղւոյն վրայ գործադրուեցաւ զեղարուեստական ճոխ յայտագիր մը մասնակցութեամբ գաղութիս հանրաձանօթ երգիչներու, պարախումբերուն եւ այլ արուեստագէտներուն: Առանձնապէս ուշագրաւ էին «Լիլիան» եւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան տարբեր տարիքի ու հասակի պարախումբերու ազգագրական ու ազգային համաչափ, հեղաձկուն պարային կատարումները, որոնք ստեղծեցին մեծ ոգեւորութիւն եւ ուրախ տրամադրութիւն բազմաազգար ներկաներու մօտ:

Ազգագրական, աշուղային, ժողովրդային եւ հայրենասիրական գողտրիկ երգերու զեղեցիկ ծաղկեփունջ մը հրամցուցին շնորհալի եւ սիրուած երգիչներ Վազօ Զօլազեան, Սահակ Միսլեան, Ալֆրէտ Գալստեան, Յարութ Խաչոյեան (Չութակի ընկերակցութեամբ Երուանդ Գալստեանի), Պապին Պօղոսեան, Յարութ Յակոբեան եւ Արմօ: Բոլոր երգիչներուն երգհոնով կ'ընկերակցէր Աշոտ Սարգսեան:

Ուշ երեկոյեան ներկաները գբօսայգիէն տուն վերադարձան անկախութեան խորհուրդով լիցքաւորուած լաւագոյն տպաւորութիւններով:



ՔԱԶԵՐԸ ԶԵՆ ԽՈՆԱՐՅԻՐ

(ՄՈՒՍԱ ԼԵՐԱՆ ԳԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ 100-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ)



ԱԻԵՏԻՍ ՌԱԶՄԻԿ

Մինչ օսմանեան վարչակարգը ամենայն մանրամասնութեամբ եւ անգթութեամբ ի գործ կը դնէր իր հայաստանութեան զազրելի ծրագիրը, մինչ քաղաքներու, աւաններու եւ շէնքերու բնակիչներ գլխիկոր եւ փշաքաղիչ դրուագներով կը տարագրուէին դէպի անորոշութիւն եւ անջրդի անապատներ, ի պատիւ հայու արիւթեան եւ փորձութեան, գտնուեցան վայրեր՝ ուր քաջեր «ո՛չ» ըսին գաղթին ու խոնարհուին. կառչած իրենց պապենական հողին ու լեռան՝ ծառացան եւ թաղանթի ու սպառնալիքին դէմ՝ յանուն արժանապատուութեան ու կեանքին:

1915-ի հայկական ինքնապաշտպանութեան շարքին իր իւրաքանչեւ տեղի ունի Մուսա լեռան քառասնորեայ հերոսամարտը:

Կիլիկիոյ հարաւ-արեւելեան մէկ ծայրամասին թառած Մուսա լեռան հայկական գիւղերը, իրենց միասնական գուաբոլով, միահամուռ ջանքերով եւ անտեղիտալի հաւատքով ոչ միայն սիրագործութեան օրինակելի էջեր կոթողեցին մեր պատմութեան էջերուն մէջ, այլ՝ խորհրդանիշ դարձան այլ ժողովուրդներու համար եւս՝ որպէս ապացոյց՝ անհաւասար բայց յաղթական գոտեմարտի: Օտարներու համար Մուսա լեռը եղաւ այն ներշնչարանը, որմէ ազդուեցան գրող Ֆրանց Վերֆեյն ու իր ընթերցողները: Երկրորդ Աշխարհամարտին Սլովենիոյ ազատամարտիկները իրենց հակաֆաշիստական պայքարի ընթացքին Ռոպ լեռը կոչեցին «Սլովենիոյ Մուսա լեռը»: Ուրեմն՝ իր ազգային նեղ պարունակէն դուրս գալով, Մուսա լեռը եղաւ ընդհանրական օրինակ՝ իր մնայուն պատգամներով:

Հայոց Յեղապանութեան 100-ամեակի ոգեկոչումներու ընդհանուր մթնոլորտին մէջ, որ վերջին ամիսներուն բնականաբար հասաւ իր բարձրակէտին, իր տխրամած եւ հոգեկոչիչ ճնշող ազդեցութեամբ, դուրուկի եւ Տըլէ Եամանի յուզումնախեղ երաժշտութեան ներքեւ, պահ մը մոռցանք, որ նոյն այդ ժամանակաշրջանին եղան քաջեր՝ որոնք չկուացան, ձիգ եղէզներ՝ որոնք չխոնարհեցան, գէնքի ու պայքարի գաւակներ՝ որոնք յաղթանակի դափնեպսակով զարդարեցին իրենց վսեմ ճակատները: Անոնց կարգին՝ իր փառահեղ վճռականութեամբ մշտապէս կը փայլատակէ Մուսա լեռը իր աներեր քաջերով:

Մուսա լեռան քառասնորեայ

Շաբ.բ էջ 19

հերոսամարտը կարծէք ամփոփ հայոց պատմութիւնը ըլլալ:

Արդարեւ՝ եղան հլու հնազանդ վախկոտներ, որոնք հակառակ անցեալի փորձառութեան, թուրքի ստապատիւր խոստումին եւ բացայայտ մահուան սպառնալիքին, ընտրեցին տեղահանութեան ճանապարհը՝ ի սպառ բնաջնջութեան համար: Բայց առաւելաբար եղան հրացանին ու Մուսա լեռան գազաթին ապաւինածներ, որոնք անվեհերօրէն մաքառումի դրօշ պարզեցին նախադրական ոստիկին: Մահ կամ ազատութիւն ընտրանքներն էին դրուած օրակարգին: Սակայն՝ քառասնորեայ դիւցազնական դիմադրութեանէ ետք՝ պարզուեցաւ որ կայ երրորդ ընտրանքը՝ ապրելու եւ գոյատեւելու՝ ճանապարհը:

Միւս կողմէ եղան դաւաճաններ, որոնք իրենց մորթին փրկութեան համար զբաղեցան լրտեսութեամբ եւ թուրքին ծառայութեամբ. անոնց արժանի պատիժը հրապարակային գնդակահարութիւնը եղաւ: Ապա՝ ամենատպաւորիչը միասնական պայքարն էր քաղաքական-յեղափոխական կուսակցութեանց առաջնորդութեամբ եւ ազդեցիկ դէմքերու գործակցութեամբ, համաժողովրդային մասնակցութեամբ: Առաքելականին կողքին՝ աւետարանականն ու կաթողիկէն, Եսայի Եաղուպեանի եւ

Մովսէս Տէր Գալուստեանի կողքին՝ Յաբէթ Իսկէնտէրեանն էր առաջնային գիծի վրայ: Աւելին՝ կանայք իրենց առաքելութեամբ եւ պատանիներ իրենց կարողութեամբ ներգրաւուած էին թէ՛ մարտերուն: Կիլիկիան ընդհանուր առմամբ եւ անոր հարաւային շրջանները նմանապէս, յեղափոխական ոգիով սնած եւ ուռճացած կղզեակներ էին:

Հնչակեան Աղապին եւ իր ընկերները ազատասիրութեան եւ մարտական ոգիին հունտերը սփռած էին վաղուց՝ որ իր արգասիքը տուաւ 1915-ի Սեպտեմբերեան բախումներուն: Ինկան նահատակներ՝ փա՛ռք ու պատի՛ւ բոլորին: Եղան վերապրողներ, որոնք ֆրանսական նաւերով հասան Եգիպտոս (Փորթ Սայիտ): Անոնք ձեռնածալ չմնացին, իրենց դառն ճակատագիրը չողբացին, իրենց բնօրանը չմոռցան, նոր հայրենիք չորդեգրեցին: Այլ՝ 1918-ին համալրելով Հայկական Լեզգոնին շարքերը, Գաշաւակի գործերուն հետ ազատագրելով Կիլիկիան՝ վերադարձան պապենական ծննդավայր: Մուսա լեռնիք եղան Կիլիկիոյ վերագրաւման ու-

ԹՈՒՐԲԸ ԵՒ ԽԻՂՃԸ

Թուրք պետութիւնն ու ժողովուրդը, պատասխանատու են գաղթականներու դիմագրաւած դժուարութեանց համար, ուր շատեր իրենց կեանքն ու բնտանիքները կորսնցուցին: (Փրոֆեսոր Այիա Գայա Պիլիի Համալսարան)

ՈՍԿԱՆ ՄԻԻԹԱՐԵԱՆ

Այս անշնչացած մարմիններուն սրտաճմլիկ, ողբերգական նկարներուն ի տես, -մէկը ջրամոյն, միւսը՝ սովամահ,- ինչպէ՞ս կարելի է չողբալ մարդկային անարդարութիւնը: 2 Սեպտեմբեր 2015 թուականին տեղի ունեցած ողբերգական դէպքին, փոքրիկն Այլան Քըրտիի ջրամոյն եղած անշնչացած մարմինը հասած էր Թուրքիոյ հարաւ-արեւելեան միջերկրականեան Պոտրում քաղաքի Աքեարլար ծովափը: Թուրք մամուլը փորձեց զանազան սրտամորմոք նկարներով արթնցնել մարդկութեան՝ նամանաւանդ Եւրոպական պետութիւններուն խիղճը: Կրնա՞ք երեւակայել նման հակասական երեւոյթ մը-բարբարոս պետութիւն մը որ առանց խղճահարութեան խողխողեց մէկ ու կէս միլիոն անօգնական հայ ժողովուրդը, արմատախիլ ընելով գայն իր հազարամեայ պապենական հայրենիքն, կը փորձէ արթնցնել մարդկութեան խիղճը:

Առաջին նկարին հեղինակը Տողան Նիւզ Էճընսիի (Dogan News Agency) աշխատակից խմբագիրներէն Նիլիւֆէր Տէմիրն է) Nilufer Demir), որ վերջերս իր հարցազրոյցին մէջ այսպէս արտայայտուեցաւ. «Խոր ցաւ գազցի նկարահանած ատենս եւ ուզեցի որ աշխարհ նոյն այդ ցաւը զգայ»: Նիլիւֆէրին պէտք է հարց տալ թէ՛ արդեօք ի՞նչ ցաւ պիտի զգար եթէ նկարահանած ըլլար երկրորդ նկարը, որ հայ քրիստոնէայ սովամահ մանուկի մը նկարն է, եւ ի՞նչ պիտի ուզէր ընել մարդկութեան խիղճը արթնցնելու համար: Թէ՛ ե՛կ վարդապետ եւ մի՛ խենթանար....

Ուրիշ Թուրք մամուլ աշխատակից մը՝ Պէլկին Ագաթլան, Տէյքի Նիւզ-ի (Daily News) մէջ կը նկարագրէ թէ՛ ինչ ահաւոր ողբերգական ապրումներ ունեցած են զինուորները, երբ հասած են ծովեզերք եւ տեսած մանուկին անշնչացած մարմինը, եւ ներկայ զինուորներէն մէկը կը վկայէ թէ՛ այս տխուր տեսարանը յիշեցուցած է իր հարազատ գաւակը: Կատակերգութի՛ւն թէ՛ ողբերգութիւն: Ո՛ւր էր այդ թուրք զինուորին խիղճը երբ իր արեւակիցը եւ թաղանով պատուեց հայ մօր արգանդը եւ դուրս հանեց չճնամ փոքրիկը եւ գայն գնդակի նման նետեց սովահար շուններուն առջեւ:

Իսկ կատակերգութեան գլուխ գործոցը, ըստ թուրք նախագահական պալատի խօսնակին, նախագահ Էրտողանի հեռաձայնային յայտարարութիւնն էր երբ ան կը խօսէր ծովամոյն եղած մանուկին հօր՝ Ապտիլլա Քուրտի-ի հետ. «Երանի մնայիլ մեր հիւրը եւ չփորձէիք հարազատներդ տանիլ օտար երկիր: Այդ երկու ծովամոյն երախաները, որքան քուկը՝ նոյնքան ալ մեր երախաներն էին, եւ կինդ՝ մեր քոյրը»: Կրնա՞ք ըլլալ որ նոյն ապրումները պիտի ունենար տեսնելէ ետք երկրորդ նկարը եւ յայտարարէք. «Երանի՛ մնայիք ձեր պապենական հողերուն վրայ եւ շէնցնէիք երկիրը ինչպէս հազարաւոր տարիներ ձեր նախահայրերը շէնցուցին»: Ո՛հ ինչ անարդարութիւն եւ հեզանք...



Մինչ անդին՝ որքա՞ն մարդկային է մօտեցումը փրոֆեսոր Այլան Գայայի, որ ի տես տասնեակ հազարաւոր գաղթականներու հոսքին Թուրքիոյ ճամբով դէպի Եւրոպա՝ կը յայտարարէ. «Ընկերութիւնը ընդհանրապէս կը զուգորդէ, կը նկարագրէ գաղթական բաւուր որպէս ներհոսում, գրաւում, ասպատակութիւն եւ ողորում: Բոլոր այս բառերը կը գործածուին ընդհանրապէս երբ կը նկարագրենք բնութեան արհաւիրքները: Դժբախտաբար նման նկարագրումներ մեզի մոռցնել կու տան որ հարցը՝ մարդ արարածին հետ է, որ կը փախչի իր երկրի դժուարութիւններէն եւ դժբախտութիւններէն եւ կը փորձէ ապահով վայրի մը մէջ ապագայ մը գտնել իր ընտանիքին համար: Ի վերջոյ մարդ արարածը թիւ մը չէ, եւ որքան ատեն որ զիրենք նկատի կ'ունենանք որպէս թիւ՝ այդքան անմարդկային վարկանիշ կու տանք անոր, ինչ որ զիս կը սարսափեցնէ»: Ահաւասիկ՝ մի՛ւս թուրքը...

Դժբախտաբար այս է մարդոց մօտեցումը գաղթականներու նկատմամբ, ըլլան անոնք քաղաքագէտներ, մամուլի գրիչներ, ակադեմիականներ կամ մասնագէտներ, որոնք իրենց բաժինը կը բերեն գաղթական մարդ արարածը ապամարդկայնացնելու (dehumanize), որովհետեւ գայն կը նկատեն վտանգ մը իրենց երկիրներու ընկերային-տնտեսական եւ հասարակական ապահովութեան համար:

Պատմութեան ընթացքին նկատած ենք թուրք պետութեան երկչոտ քաղաքականութիւնը նամանաւանդ անոնց նկատմամբ որոնք տարբեր են իրմէ՝ կրօնական, մշակութային եւ ցեղային գետնի վրայ: Եւ այս երեւոյթը չի վերաբերի միայն գաղթականներուն որոնք Թուրքիա կ'ապաստանին, այլ նաեւ՝ փոքրամասնութիւններուն (Հայ, Ալեյի, Քիւրտ, Չազա, Չէրքէզ): Թուրք պետութեան քաղաքականութիւնը եղած է միշտ թշնամի, անհանդուրժող ըլլալ բոլոր անոնց՝ որոնք տարբեր են իրենց ցեղային, կրօնական եւ մշակութային պատկանելիութեամբ:

Ի՞նչ խղճի եւ ի՞նչ արդարութեան մասին կը խօսին թուրք ժողովուրդը եւ մանաւանդ թուրք պետութիւնը: Ամէն բանէ առաջ մարդ պարտաւոր է ի՛ր խիղճը արթնցնել՝ ուրիշին խիղճը արթնցնելէ առաջ, եթէ կը փափաքի այս անցաւոր կեանքը վերածել դրախտային ճամբորդութեան մը դէպի յաւիտենականութիւն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՒ ՀԱՇՎԱՆԴԱՍ ԵՐԵՒԱՆԵՐՈՒ ՄԱՆԿԱՏՈՒՆԵՐՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 16-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԹԵԼԵԹՈՆԸ

ԽԱԶԻԿ ԶԱՆՈՅՆԱՆ

Կիրակի, Սեպտեմբեր 27, 2015, կէսօրէ ետք ժամը 3-12:00 տեղի պիտի ունենայ վերոնշեալ հիմնադրամի տարեկան Թելեթոնը, ի նպաստ՝ Հայաստանի Ծնողագրուրկ եւ Հաշմանդամ Երեխաներու Մանկատուններու վերանորոգման աշխատանքներուն:

16 տարիէ ի վեր այս հիմնադրամը հաւաքած գումարներով, Նոր Տարուան եւ Ս. Ծննդեան տօներուն առիթով, բազմաճազար հայրենի փոքրիկներու նուէրներ բաշխած է եւ այս տարի ալ նոյնը պիտի ընէ: 16 տարիներու ընթացքին, այս հիմնադրամի անդամները մեծագոյն գիտակցութեամբ նորոգուած են մօտ 8 մանկատուններ Հայաստանի գանազան շրջաններուն մէջ, բազմաճազար տողարներ ծախսելով:

Հայրենանուէր այս սուրբ եւ աստուածահաճոյ գործը կը կատարուի Լոս Անճելոսի մէջ գործող խումբ մը հայրենասէր եւ պատուական ազգայիններու կողմէ, գլխաւորութեամբ գաղութի «Քաջ Նազար» թերթի եւ TV-ի յայտագրի հիմնադիր ու վարիչ՝ Յովհաննէս Բալայեանի:

Պրն. Բալայեան մօտ 45 տարի այս քաղաքին մէջ է իր ազգային եւ հայրենասիրական բազմերես եւ պատուաբեր ծառայութիւններով արժանացած է մեր ժողովուրդի ամենաջերմ սիրոյն եւ գնահատանքին:

Հայաստանի վերանկախացումէն ետք, Պրն. Բալայեան իր աշխատանքը կեդրոնացուց Հայաստանի երկրաշարժի եւ պատերազմներէն դժբախտացած ծնողագրուրկ եւ հաշմանդամ մանուկներուն օգտակար եւ պաշտպան ըլլալով անոնց: Այդ երեխաներուն տունները նորոգելով, անոնց սօնական օրերուն նուէրներ հասցնելով, արժանացած է հայրենի ժողովուրդին, հայրենի պետութեան եւ Սփիւռքահայութեան գնահատանքին եւ օրհնութեան:

Այս տարի հիմնադրամի Թելեթոնին եկամուտը պիտի յատկացուի Կիւմրի քաղաքի մէջ մանկապարտէզի մը վերանորոգումին եւ գալն օժտել արդիական նորագոյն գործիքներով եւ մանկավարժական պիտոյքներով: Այս մանկապարտէզը պիտի կոչուի «7 Հրեշտակաց Մանկապարտէզ»՝ ի յիշատակ Կիւմրիի մէջ ռուս զինուորի մը կողմէ սպանուած Աւետիսեան ընտանիքի եօթը անդամներուն, որոնք վայրագորէն զոհ եղան այս ոճրագործ զինուորականի ձեռքով:

Թելեթոնը պիտի սփռուի գաղութի AABC TV Charter-ի 384, US Armenia (385), Best TV (387), High Vision (381) եւ ITN կայաններէն, ինչպէս նաեւ քանի մը ալիքներով եւ Internetային կայքերով՝ ԱՄՆ-ի, Գանատայի եւ Մեքսիկոյի ողջ տարածքներուն հասնելով:

Նախորդ տարիներու նման, այս տարի ալ հանդիսատեսները ճոխ եւ հետաքրքրական յայտագրի մը ականատես պիտի ըլլան եւ հիմնադրամին ըրած գործերուն եւ այդ աշխատանքներուն տեսանիւթերը դիտելով:

Նախորդ տարիներու նման, այս տարի ալ հանդիսատեսները ճոխ եւ հետաքրքրական յայտագրի մը ականատես պիտի ըլլան եւ հիմնադրամին ըրած գործերուն եւ այդ աշխատանքներուն տեսանիւթերը դիտելով:

Գաղութի յայտնի արուեստագէտները, իրենց երգերով, ասմունքով եւ սրախօսութիւններով հաճելի պահեր պիտի պարգևեն Թելեթոնին հետեւողներուն: Այո, սիրելի հայրենակիցներ, հայրենակերտումն ու հայրենիքի բարգաւաճումը իւրաքանչիւր հայու ճիտին պարտք է: Առանց բարգաւաճ հայրենիքի մը գոյութեան, առանց հայրենիքէն մեզի հասած հոգեւոր անունդին, վստահ եղէք, տարբեր կրնայ ըլլալ հայուն ճակատագիրը:

Այո, աշխատինք միասնաբար այդ հայրենիքը «երկիր դրախտավայր»ի վերածելու: Հայ ժողովուրդը բազմաթիւ երկիրներ երթալով, այդ երկիրները շէնցուցած է, հերթը եկած է, որ մեր երկիրը հզօրացնենք, բարձրագոյն մակարդակի հասցնենք, որպէսզի մենք՝ Սփիւռքահայերս ալ հզօրանանք այդ հայրենիքով:

Կիրակի, Սեպտեմբեր 27-ին, բոլորս ալ ժամադրուած ենք կէսօրէ ետք ժամը 3:00-էն մինչեւ գիշերուան 12:00-ը այս Թելեթոնի միջոցաւ հայրենիք տեղափոխուելով, մեր ժողովուրդի գաւակներուն հետ շփուելով եւ անոնց մեր սրտէն բխած գումարներով նեցուկ կանգնելով սատարենք Կիւմրիի «Եօթ Հրեշտակաց» մանկապարտէզի նորոգման եւ բարեզարդման գործին: Ձեր բոլոր նուիրատուութիւնները սուրբէ գերծ են:

Մենք երկու տարի առաջ Հայաստան գտնուելով, ականատեսը եւ վկան եղանք այս հիմնադրամի տարած սքանչելի աշխատանքներուն յօգուտ մեր ծնողագրուրկ եւ հաշմանդամ երեխաներուն՝ անոնց դեղ ու դարման

ԱՇՈՏ ՔԱՐԹԱԼԵԱՆԸ ՆՇԱՆԱԿՈՒԱԾ Է «ԼԱՐՔ» ԵՐԱԺՇՏԱՆՈՑԻ ՏՆՕՐԷՆ

«Լարք» երաժշտական ընկերակցութիւնը հպարտութեամբ ծանուցում է Աշոտ Քարթալեանի նշանակումը որպէս «Լարք» երաժշտանոցի տնօրէն:

Աշոտ Քարթալեանը 2005 թուից աշխատում է «Լարք»-ում իբրեւ երաժշտութեան տեսութեան եւ հարմոնիայի դասատու եւ անսամբլային դասարանների ղեկավար՝ ցուցաբերելով ղեկավարելու մեծ կարողութիւն միաժամանակ նա ստանձնել է յաւելեալ վարչական պարտաւորութիւններ:

Իբրեւ «Լարք»ի շրջանաւարտ, նա գտնուում է իւրաքանչիւր դիրքում՝ հասկանալով այդ համապարփակ երաժշտական կրթութեան պահանջները, հոգալով ուսանողների երաժշտական յառաջդիմութիւնը եւ կրելով «Լարք»ի երաժշտական կենսունակ ծրագրի ջահը դէպի ապագայ տանելու պատասխանատուութիւնը:

Ա. Քարթալեանը «Լարք»ի շրջանաւարտ է երկու դիպլոմներով իբրեւ դաշնակահար եւ իբրեւ կոմպոզիտոր: Երաժշտութեան կոմպոզիտորական արուեստում նա ունի բազմաթիւ աստիճան CSUN Նորթրիջի համալսարանից:

Իր մանկավարժական փորձառութեան կողքին, Պրն. Քարթալեանը շարունակում է լայնօրէն ստեղծագործել եւ հանդէս գալ որպէս կատարող՝ լինի դա դասական ժողովրդական կամ ջազի բնագաւառներում: Նրա գրչին են պատկանում՝ ինքնատիպ յօրինումներ, գրուած տարբեր նուագարանային անսամբլների համար: Յաճախ մեկնում է Եւրոպա, Ասիա, Հիւսիսային Ամերիկայի գանազան քաղաքներ՝ Միջին Արեւելք, Ելոյթներ ունենալով միջազգային համբաւի արուեստագէտների հետ:

Պրն. Քարթալեանի տաղանդը, հմայքը եւ բարեացակամութիւնը անժխտելի են բոլոր իրեն ճանաչողների վկայութեամբ՝ գործընկերներ, ծնողներ, թէ ուսանողներ: Եթէ մէկը լինի «Լարք»-ում շաբաթ օրերը եւ դադարի

ըլլալով: Մենք կը խոնարհինք բոլոր նուիրատուներուն, կազմակերպիչներուն ու մանաւանդ այս գործի գլուխը գտնուող, յաւերժ երիտասարդ՝ Յովհաննէս Բալայեանի առջեւ, որոնք այդպիսի վեհ գործի մը լծուած են, օգնելով մեր ժողովուրդի ամենէն կարիքաւոր խաւին՝ ծնողագրուրկ եւ հաշմանդամ երեխաներուն:

Այո, սիրելի հայրենակիցներ,



ժամանակ հարցնի վազվզող երեխաներին, թէ ով է իրենց ամենասիրած ուսուցիչը, ապա շատերի շրթունքներից պիտի լսի՝ Պարոն Աշոտն է:

«Լարք» երաժշտանոցը գործում է այն կաղապարի մէջ, որը մէկտեղում է հայկական երաժշտական սովորոյթը եւ արեւմտաեւրոպական դասական երաժշտական արուեստը: Նուիրուած լինելով իր իւրաքանչիւր մշակութային ինքնութեան, դպրոցը աշխատում է ընդգրկել աշխարհի երաժշտական մշակոյթի ժառանգութիւնը եւ ծառայել իրեն շրջապատող բոլոր երաժշտասէրներին:

Երաժշտանոցը միտում է.

1. Հայ երաժշտութեան սէրը դրոշմել երիտասարդների հոգում եւ ձեւաւորել հայ երաժշտների եւ երաժշտասէրների մասնագիտացած մի նոր սերունդ:
2. Ուսանողների մէջ քաջալերել երաժշտական արտայայտչականութիւնը եւ ստեղծել միջոցներ ու կառոյցներ՝ օժանդակելու կատարողական արուեստների մշակմանն ու տարածմանը:
3. Համաձուլուել Հարաւային Քալիֆորնիայի ընդարձակ երաժշտական համայնքի հետ, երաշխաւորելով մեր մշակութային անցեալի պահպանումը եւ մեր մշակութային հարստութեան շարունակականութիւնը:

Կիրակի, Սեպտեմբեր 27-ին, բոլորս ալ մեր գրպանները լայնօրէն բանանք Կիւմրիի մեր մինուճար փոքրիկներուն հասնելով:

Կը սպասենք Ձեր առատաձեռն նուիրատուութիւններուն, որուն համար դուք եւ Ձեր ընտանիքի անդամները եւ հարազատները պիտի արժանանաք այդ որբուկներուն երախտագիտութեան, օրհնութեանց եւ գնահատանքին:

Bedros S. Maronian 818/500-9585
Siamanto B. Maronian 818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048	805 East Broadway Glendale, CA 91205	300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101
---	---	--

- Life Insurance
- Health Insurance
- Group & Individual
- Long Term Care
- Disability
- Estate Planning
- Will & Living Trust
- Full Annual Review
- Mortgage Protection
- College Planning
- Workman's Compensation
- Employee Benefits
- Annuity
- IRA
- 401K & 403B

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Անհրաժեշտ է

Coverage & Protection should be on the top of your priority list.

Seniors 65 & Up Medicare Supplements • Insurance • Prescriptions Drugs RX • Benefits

Massis Weekly

Volume 35, No. 35

Saturday, September 26, 2015

Thousands of Southern Californians Celebrate Armenia's Independence

GLENDALE -- Armenian Americans throughout Southern California celebrated the 24th anniversary of the independence of the Republic of Armenia at the Armenian Independence Day Festival on September 20th at Verdugo Park in Glendale. The annual event, spearheaded by the Nor Serount (New Generation) Cultural Association, along with; the Gaidz Youth Organization, the "Homenmen" Armenian Athletic Association, and the Armenian Council of America, drew thousands of attendees who bared the triple digit temperature to partake in the festivities.

Onlookers cheered for the vibrant Nor Serount dance ensembles of young children and musical guest performers delighted dancers of all ages with traditional folk dance music and patriotic songs. The joyful mood originated by the Master of Ceremonies, Mr. Stepan Hovagimian who not only entertained the crowd but also highlighted the significance of Armenia's Independence to Armenians worldwide. Educational and cultural booths adorned the park featuring authentic Armenian cuisine, souvenirs, hand-woven rugs, tapestries, books and media.

Mr. Harut DerTavitian, Chair-



man of the Nor Serount Cultural Association, addressed the audience and stressed the importance and considerable work the organizations take in organizing a free event such as the Armenian Independence Day Festival. Mr. DerTavitian highlighted the volunteers and tremendous effort put in by the organizations to not only underscore the pride Armenians have towards their homeland's independence, but to also accentuate the historic Armenian culture and heritage in order to foster stronger bonds for

generations to come.

Among dignitaries present for the joyous occasion were Glendale City Mayor Ara Najarian along with Glendale City Councilmembers Paula Devine and Vartan Gharpetian, Glendale Unified School District Board Members Dr. Armina Gharpetian and Nayiri Nahabedian, Glendale City Clerk Ardashes Kassakhian, former Assemblymember Anthony Portantino and representing the office of Congressman Adam Schiff, Mary Hovagimian.

Human Rights Watch Condemns Attack on Armenian Activist

YEREVAN -- Human Rights Watch (HRW) has condemned as "savage" the beating of yet another Armenian anti-government activist and called on the authorities in Yerevan to identify and punish those responsible for the violence.

In a statement released late on Tuesday, the New York-based watchdog stressed that Smbat Hakobian, a member of the Alliance of Freedom Fighters, was assaulted and severely injured on Monday shortly after taking part in an anti-government demonstration in Yerevan.

"The effectiveness of the investigation into the vicious assault on Smbat Hakobian will be a true test of how seriously the Armenian government takes its commitment to free expression and peaceful assembly," Rachel Denber, HRW's deputy director for Europe and Central Asia, was quoted by the statement as saying.

"People in Armenia shouldn't be risking serious injury to take part in a peaceful protest," Denber said. "The government needs to make clear that anyone who interferes with peaceful protesters will be held accountable to

Continued on page 3

Armenia and China to Expand Economic Cooperation

BEIJING -- Chinese Premier Li Keqiang met Tuesday with Armenian Prime Minister Hovik Abrahamian, in China for the Euro-Asia Economic Forum.

Welcoming the Prime Minister of Armenia, the Chairman of the State Council of China thanked him for accepting the invitation to visit China and attend the Eurasian Economic Forum. Highly appreciative of the Armenian-Chinese relations, Li Keqiang expressed confidence that his Armenian counterpart's visit might help promote the development and strengthening of bilateral cooperation.

Li said China is ready to enhance the alignment of its development strategies with Armenia and push forward industrial capacity cooperation in areas of non-ferrous metals and building materials.

The Chinese government supports Chinese companies to participate in the construction of major infrastructure projects in Armenia, such as highways and nuclear power plants, he said.

He also suggested enhanced cooperation in aviation and tourism between the two sides, in a bid to open up new areas for mutually beneficial cooperation.

Li lauded the successful Armenian Culture Day in Beijing this year, saying China will take the opportunity

of holding the Chinese Culture Day in Armenia next year to increase the mutual understanding and friendship between people of both sides.

Thankful for the warm welcome, Prime Minister Abrahamian pointed out that the development of relations with China is a foreign policy priority for Armenia. Stressing that there is great potential for cooperation in the economic sphere, Hovik Abrahamian expressed conviction that his visit would give fresh impetus to bilateral ties and economic cooperation.

Stating that a high-level political dialogue had been nurtured by the two countries in recent years, the interlocutors stressed the importance of continued cooperation in the fields of infrastructure development, energy, transportation, chemical industry, agriculture, tourism, science, education, culture and civil aviation. In this context, they noted the importance of the Armenian-Chinese intergovernmental commission on trade and economic cooperation. Bilateral trade had been on the upgrade in recent years leading to a significant increase in trade turnover (more than half a billion dollars).

As the two prime ministers discussed Iran-Armenia Railroad and North-South Road Corridor investment programs, the Chinese Premier reiterated his country's interest in them.

Presidents Obama and Putin Congratulate Armenia on Independence Day



YEREVAN (RFE/RL) -- Presidents Barack Obama and Vladimir Putin spoke of Armenia's deepening relations with the United States and Russia respectively as they congratulated the South Caucasus nation on the 24th anniversary of its declaration of independence from the Soviet Union marked on Monday.

"Armenia is an important partner with which we share a dynamic and expanding agenda," Obama said in a congratulatory message to President Serzh Sarkisian.

In that regard, he praised the Armenian military's participation on-going multinational missions in Afghanistan, Kosovo and Lebanon. He

also hailed the recent signing in Washington of the U.S.-Armenian Trade and Investment Framework Agreement (TIFA).

Under the agreement, the U.S. and Armenian governments are to set up a joint Council on Trade and Investment that will meet at least once a year to address obstacles to bilateral trade and explore other ways of deepening economic ties between the two countries. In his letter publicized by Sarkisian's office, Obama said that the council will "further strengthen" those ties.

In a statement on the Armenian Independence Day issued on Friday,

Continued on page 4

Ayse Oktem: Turkish Civil Society Will Force Government to Recognize Genocide



YEREVAN -- If civil society in Turkey is strong enough to recognize the Armenian Genocide, any government will be forced to retract, Turkish representative of DVV International Ayse Oktem said.

Ayse Oktem participated in a media conference dedicated to the first stage of the program of Armenia-Turkey reconciliation entitled 'Acting Together'. She said Turkish and Kurdish participants were involved in the project and expressed hope that Germany would recognize the Armenian Genocide, too.

"I hope that recognition of the Armenian Genocide by Turkey will not be a result of external pressure, but will come from within, from the people of Turkey," Oktem added.

'Acting Together' is a project funded by the German Federal Foreign Office, which aims at building bridges between the people of Turkey and Armenia through adult education, journalism, oral history and art.

German Ambassador to Armenia

Matthias Kiesler, participating in the project, told reporters today that the Bundestag may consider an Armenian Genocide resolution this fall.

Ambassador Kiesler said hearings on an Armenian Genocide bill pending at the Bundestag are under way. "I cannot say, however, when the measure will be discussed and be put on a vote."

As part of the project twenty young people and two writers from Armenia and Turkey are taking in a joint road trip from Armenia to Turkey, retracing the routes of 1915.

Next year in Turkey they will look for signs of former Armenian life and its extinction in the collective memories of peoples with different ethnic, religious and cultural backgrounds. Among other places the participants will visit Istanbul and Haydarpasha station from where Armenian intellectuals were deported on April 24th, 1915, and Aydash, a former concentration camp near Ankara.

Swiss Firm Owned by Billionaire Samvel Karapetian to Buy Armenia's Electric Networks

YEREVAN (RFE/RL) -- Swiss asset management company with apparent ties to a Russian-Armenian billionaire looks set to buy, through an offshore subsidiary, Armenia's national power utility from Inter RAO, a state-controlled Russian energy giant.

It was confirmed on Friday that the company, Marcuard Heritage, is the ultimate owner of the Cyprus-based firm Liormand Holdings which has moved to take over the Electric Networks of Armenia (ENA).

The Armenian government announced on Thursday that Inter RAO has asked it to authorize the ENA's sale to Liormand for an undisclosed sum. Prime Minister Hovik Abrahamian instructed several government ministries to scrutinize the deal before a government decision on the matter.

Citing an unnamed source "familiar with the situation," the Russian business daily "Kommersant" reported on Friday that the takeover price offered by Marcuard Heritage is acceptable to Inter RAO. "The deal could be concluded by the end of October if it is approved by the Armenian government," the paper said.

Marcuard Heritage's chief executive and co-owner, Sinan Bodmer, is also a member of the governing board of a Russian commercial bank owned by Samvel Karapetian, an Armenian-born entrepreneur who has built a business empire in Russia. Armenian and Russian newspapers repeatedly said earlier this year that Karapetian's Tashir Group is close to buying the debt-ridden ENA. Karapetian and his aide did not explicitly deny those reports.

Tashir Group's press office refused on Thursday and Friday to clarify whether the Russian-Armenian tycoon is somehow connected with Liormand.

A spokesman for Inter RAO, Nikolay Gorelov, also would not say whether Samvel Karapetian is involved in the ENA's likely sale. The Cyprus-registered firm did not comment at all when contacted by RFE/RL's Armenian service.

The Yerevan daily "Haykakan Zhamanak" claimed, meanwhile, that Karapetian will acquire the ENA together with three other Armenian businessmen, including Gagik Tsarukian. A spokeswoman for Tsarukian flatly denied, however, that he will be part of the deal.

US-Armenian Business Forum Discusses Franchising Opportunities in Armenia



YEREVAN (Armradio) -- The U.S. Embassy in Yerevan and the U.S. Commercial Service in Moscow, in partnership with Ameria Management Advisory Services, organized a one-day business conference focused on franchise business opportunities on September 22 in Yerevan.

The event helped strengthen the growing commercial ties between the United States and Armenia by introducing American franchise businesses that are new to the Armenian market and already successful elsewhere in the region. The goal was to highlight these opportunities to Armenian businessmen and women who are looking to open their own businesses.

"I know there are many successes waiting to be born today," U.S. Chargé d'Affaires Clark Price said during the event's opening. "It is my hope that we, at the U.S. Embassy, can set the stage for success by connecting Armenian businessmen and women to American corporations. Then we can step back and let you do what you know best, build your businesses."

"I believe that franchise is the least risky format of business for foreign companies to enter the Armenian market and understand its peculiarities, and for local investors – to employ fully-fledged and successful business technologies," said Director of Ameria Management Advisory Services Tigran Jrbashyan.

Two U.S. corporations, Papa John's Pizza and Tutti-Frutti Frozen Yogurts, sent representatives to Yerevan to speak to conference participants about the possibility of investing in franchises in Armenia. This event provided participants with rare and valuable early access to well-known brands eager to enter the Armenian market. Approximately 50 business representatives and entrepreneurs attended the conference.

"It is my hope that many business relationships will start today, and that in time, those relationships will grow to successful, profitable partnerships," said Mr. Price. "We are more than happy to set the stage for economic growth through events such as today's franchise day. But we all know, the success of your efforts will be in your hands."

Along with presentations from each of the American franchise concepts, participants had a chance to hear from well-known Armenian organizations on topics such as business, legal, and financing considerations.

The event was organized in part to strengthen and enrich the bilateral commercial relationship between Armenia and the United States by boosting commercial ties between the two. The event also focused on the importance of Intellectual Property Rights in the further development of franchise businesses in Armenia.

Five Armenians Injured in Aleppo Rocket Attack

ALEPPO -- Scores of people, including five Armenians, were wounded in recent bomb attacks in Aleppo, Syria.

Two Armenian districts, Nor Kyugh and Zhapriye, came under heavy shelling on September 21. The attack left nine killed and many injured, a number of buildings were collapsed, Aleppo source said.

The attacks have damaged a nursing house roof, Perio News reports on its Facebook page. Rocket strikes have been quite frequent in many Armenian districts of the city over the past days.



The Aleppo-based newspaper Gandzasar reported that four of the injured are Garo Ashchian, Yeghia Bilachian, Jacqueline Aseyan, and Nerses Tatoian. All four are in stable condition.

Hasan Cemal Probed for Allegedly Insulting Turkish President

ISTANBUL -- An investigation has been launched against journalist Hasan Cemal into his article titled "The Sultan in the Palace is culpable for the bloodshed," *Hürriyet* daily reports.

Cemal was summoned to testify on Sept. 17 and the probe was launched purportedly on the charge of "insulting the Turkish president" in his article published on news website T24 on Aug. 12.

"We as journalists have been through hard times thus far with juntas, military coups, state of emergency, martial law. But, what hurts at this point is this was the first lawsuit filed against me since March 12," Cemal said, recalling Turkey's second military coup on March 12, 1971, which is known as the "coup by memorandum."

Cemal was born in 1944 in Istanbul and is currently a columnist for T24.

He graduated from the Ankara University Political Sciences School in 1965 and started his career in journalism in weekly magazine *Devrim* in Ankara. Among dailies he worked for were *Cumhuriyet*, *Yeni Ortam*, *Anka Ajansi* and *Günaydin*. Most recently,



Cemal had worked at daily *Milliyet* for 15 years, but he was sorted out for his articles in 2013.

Cemal received the prestigious Louis M. Lyons Award for Conscience and Integrity in Journalism from Harvard University this year.

The grandson of one of the major executors of the Armenian Genocide Cemal Pasha, Hasan Cemal, has published a book entitled *1915: The Armenian Genocide*. "To reject the Genocide means to be a part of the crime against humanity. Moreover, the pain of 1015 is not history, it is an up to date question," Cemal stated.

AGMI Presents Four New Publications on Armenian Genocide



YEREVAN -- As part of the events dedicated to the 100th anniversary of the Armenian Genocide, the Armenian Genocide Museum Institute (AGMI) presented four new works, two of them in English. Following the presentation AGMI Director Hayk Demoyan awarded medals and diplomas to individuals and groups that contributed to the Museum within the framework of the centennial events.

"The Armenian Genocide in Contemporary American Encyclopedias" by Dr. Arman Kirakossian is a summary of interpretations on the topic of the Armenian Genocide in American encyclopedias.

The author said the work is espe-

cially important for scholars and can well be a good propaganda tool.

Hayk Demoyan informed that another two volumes titled "Armenian Genocide Encyclopedia" will be published by the end of the year.

The AGMI also presented Rubina Peroomian's "The Armenian Genocide in Literature: The Second Generation Responds" and "The number of Western Armenians in 1878-1914" by Robert Tatosyan.

The fourth book unveiled was the catalogue of the temporary exhibition on "The Armenian Genocide: The Scandinavian Response," published under a presidential grant.

Getty Museum Settles Armenian Church Suit Over Bible Manuscript

LOS ANGELES – The J. Paul Getty Museum will keep eight brilliantly illustrated table of contents pages from a 750-year-old Armenian Bible after settling a long-running lawsuit brought by the Western Prelacy of the Armenian Apostolic Church.

The illustrated pages—called Canon Tables—from the *Zeyt'un Gospels*, by T'oros Roslin (Armenian, active 1256 - 1268), have been in the Getty's collection since 1994. The church contended the pages had been illegally separated from the rest of the book during the Armenian genocide in World War I.

Under the settlement, the Getty acknowledges the Armenian Apostolic Church's ownership of the eight manuscript pages. "That the pages were saved from destruction and conserved in a museum all these years means that these irreplaceable representations of Armenia's rich artistic heritage have been and will be preserved for future generations," said Timothy Potts, director of the J. Paul Getty Museum.

The *Zeyt'un Gospels*, made in the scriptorium at Hromklay for Catholicos Constantine I in 1256, are the earliest signed work of T'oros Roslin, the most accomplished illuminator and scribe in Armenia in the 1200s.

Canon tables provide a concordance of related passages that de-



scribe the same events in more than one of the four Gospels. By the early Middle Ages, the columns of numbers were usually assembled within painted architectural structures. Though Roslin used this traditional format in all of his pages, he varied the ornamental designs and naturalistic elements, imbuing each page with individuality and vitality. In medieval Armenia, religious books such as this one were believed to serve as heavenly intercessors for those involved in the books' creation, patronage, or care. Gospel books are among the most splendid of Armenian manuscripts.

Singapore's Oldest Church to Establish Armenian Heritage Museum



SINGAPORE (Armradio.am) -- Singapore's oldest church, the 180-year-old Armenian Apostolic Church of St. Gregory the Illuminator in Hill Street, will soon have an Armenian heritage museum, *Straits Times* reports.

Venture capitalist Pierre Hennes, 43, one of its four trustees, says the tiny, close-knit Armenian community and about 15 Armenians overseas have been discussing setting it up since 2005.

Before that, the community was focused on sprucing up the church, which was declared a national monument in 1973.

Hardly any Armenians here worship in the church and Armenians say there is no pressure on them to attend church regularly, as religion is a very personal and private matter to them. But building churches everywhere they landed was their way of preserving their roots.

The premises are often rented out to other Orthodox Christians, such

as the Coptics, for their services. What they earn goes towards maintaining the church.

If all goes well, the museum will open next year in the 110-year-old house across the church.

The two-storey building was originally a parsonage but there has not been a resident priest since 1933.

The trustees hope the museum will have maps, religious relics and Armenian literary works. The museum plan is quite a turnaround from just 10 years ago, when Armenian archbishop Aghan Baliozian tried to sell the church and parsonage.

The community stopped that sale and, today, the mother church in Armenia is giving the museum plan its support.

Last November, the world leader of the church, the Catholicos of All Armenians, was there to bless the Armenian congregation and the church.

ԿԱՐՁՈՒ ՄՐԱՆ
ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ՀՈԳԻՒ ՀԱՍԱՐ)


ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ՀԱՍԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ՍԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ՝
ՇԵՌԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

Dr. Ronald Marchese Lecture at Fresno State “Treasures of Faith: Reflections on Armenian Society and Culture”

FRESNO -- Dr. Ronald Marchese will discuss his recently published book with a talk on “Treasures of Faith: Reflections on Armenian Society and Culture” at 7:30 PM on Wednesday, October 14, 2015. Dr. Marchese and colleague Dr. Marlene Breu are the authors of the just published “Treasures of Faith: Sacred Relics and Artifacts from the Armenian Orthodox Churches of Istanbul” (Istanbul: Çitlembik Ltd., 2015).

This Leon S. Peters Foundation Lecture will be held in the University Business Center, Alice Peters Auditorium, Room 191, on the Fresno State campus and is part of the Armenian Studies Program Fall 2015 Lecture Series.

Dr. Marchese is professor emeritus of ancient history and archaeology at the University of Minnesota, Duluth and has spent the last several years documenting the rich cultural history of the Armenians in Constantinople, by studying the works of arts that the Armenians produced. He will accompany his talk with slides of some of the artwork that he has catalogued from the Armenian Orthodox churches.



The creation of a national consciousness is directly connected to human identity. Although associated with the formation of political states, a national consciousness does not necessarily need physical boundaries. Religion, language and material cultural create the parameters necessary for the construction of a social “nation.” Often lacking political representation (minority) communal identity can be achieved through a body of customs, beliefs, religious institutions, and a



unique material culture that reinforces spiritualism and communal uniqueness.

By the beginning of the 20th century, Ottoman Armenians constituted a significant part of the population of Constantinople. The Armenians had developed a vibrant artistic tradition in music, art (painting and metal work), and in literature. The contributions of the Armenians shed light on their own concept of identity and place within the Ottoman Empire. This talk will examine various forms of art in which Armenians excelled, and the relationship between that art, and the broader society in which Armenians lived. The presentation will illustrate the continuation of Armenian traditions in art through the early twentieth century.

Dr. Marchese received his Ph.D. from New York University and has a distinguished career in archaeology, having conducted research at the Plataiai Archaeological Excavation in Greece and at Tel Dor in Israel. He is the author of numerous articles and book chapters in the field. He is an alumnus of California State University, Fresno. He is the author, together with Marlene Breu, of *Splendor and Spectacle: The Armenian Orthodox Church Textile Collections of Istanbul* (Istanbul: Çitlembik Ltd., 2010).

The lecture is free and open to the public. Dr. Marchese’s “Treasures of Faith” will be on sale at the lecture.

Free parking is available in Lots P5 or P6 on campus, adjacent to the University Business Center, only if a parking pass is obtained by using code 273611 in any of the campus kiosks.

For more information on the lecture please contact the Armenian Studies Program at 278-2669.

Human Rights Watch Condemns Attack

Continued from page 1

the full extent of the law.”

HRW noted in that regard that three other members of Hakobian’s organization, which unites Armenian veterans of the Nagorno-Karabakh war critical of the government, were beaten up in Yerevan late last year. “No one has been held accountable for those attacks,” it said.

Hakobian claimed on Tuesday

that one of his attackers, a certain Tigran, works as a bodyguard for Ruben Hayrapetian, a controversial businessman close to the government. He said that Hayrapetian threatened him with violence when he attended last June’s street protests in Yerevan against an electricity price hike. The tycoon angrily denied any involvement in Hakobian’s beating, branding the activist a “well-known liar.”

www.massispost.com

Ashot Kartalyan Appointed Dean of Lark Conservatory

GLENDALE -- Lark Musical Society has announced the appointment of Mr. Ashot Kartalyan as the Dean of the Lark Conservatory in Glendale, California.

Mr. Kartalyan has been employed since 2005 with the Conservatory as an instructor of Music Theory, Harmony and ensemble classes. Demonstrating great leadership, Mr. Kartalyan has taken additional administrative responsibilities over time. As an alumnus of the Conservatory, he is in a unique position to understand the demands of a comprehensive music education, oversee the musical development of students, and carry the torch of Lark’s vivacious music program into the future.

Mr. Kartalyan is a graduate of Lark Conservatory with two diplomas: in Piano Performance and in Composition. He has also received a Bachelor’s in Music, specializing in Composition, from the California State University of Northridge (CSUN).

In addition to his pedagogical experience, Mr. Kartalyan continues to compose and perform extensively. He is credited with a number of original compositions, written for a variety of instrumental ensembles; he travels regularly to Europe, Asia, North America, and the Middle East, performing with international artists.

Mr. Kartalyan’s talent, charm and compassion are undeniable to all who know him, including colleagues, parents and students alike. If one walks into Lark on a Saturday afternoon, during students’ break time, and asks the children who their favorite teacher is, a chorus of



children enthusiastically naming “Paron Ashot” will undoubtedly follow.

Lark Conservatory operates within a matrix composed of Armenian musical traditions alongside Western Classical Music. While Lark is dedicated to its specific cultural identity, it works to embrace the full scope of the world musical heritage and serves all music lovers in its extended community. The Conservatory aims to:

1. Inculcate the love of Armenian music among the youth, shaping a new generation of accomplished Armenian musicians and music lovers.

2. Encourage artistic expression in a systematic manner and create the means and structures that contribute to the development and diffusion of the Performing Arts.

3. Integrate within the broader Southern California music community, ensuring the preservation of our artistic past and perpetuation of our cultural patrimony.

Presidents Obama and Putin Congratulate Armenia

Continued from page 1

U.S. Secretary of State John Kerry likewise described U.S.-Armenian ties as “strong.” It was a further indication that they have not been seriously affected by Armenia’s recent accession to the Russian-led Eurasian Economic Union (EEU) as well as Russia’s confrontation with the West over the conflict in Ukraine.

Putin, meanwhile, said that Russia’s ties with Armenia, its main regional ally, are “successfully developing in various directions” as he congratulated Sarkisian on the independence anniversary. “We highly appreciate the intention of our Armenian partners to further reinforce mutually

beneficial cooperation both on a bilateral basis and within the framework of the EEU, the [Collective Security Treaty Organization] and the [Commonwealth of Independent States,]” he wrote.

“I would like to reaffirm the Russian side’s readiness to continue to assist Armenia in addressing pressing socioeconomic issues,” added the Russian president.

Meeting with his Armenian counterpart outside Moscow on September 7, Putin expressed concern at a sharp fall in Russia’s trade with Armenia registered in the first half of this year. It resulted, in large measure, from a roughly 50 percent depreciation of the Russian ruble which hit Armenian exporters hard.

Mark Your Calander

SUNDAY, OCTOBER 25 - Celebratory Luncheon Honoring His Eminence Archbishop Hovnan Derderian's 25th Anniversary of his Ordination as Bishop & 35th Anniversary of his Ordination to the Sacred Order of Priesthood. Champagne Reception following Divine Liturgy at the Galleria; Luncheon, Kalaydjian Hall, Diocesan Complex, 3325 N. Glenoaks Blvd., Burbank. Donation: \$125.00.

For reservations and/or sponsorships. contact Church Office (818) 558-7474.

SEROP'S CAFE

GREEK & LEBANESE FOOD

SERVING BATON ROUGE SINCE 1979

ՄՈՒՍԱ ԼԵՌ

Լոբոս ձեյմն Բրայս «Կապոյտ Գիրք»
(Հայերի վիճակը Օսմանեան Կայսրութիւնում 1915-1916
թուականներին)
Անգլերէնից հայագրեց՝ Պողոս Արմենակ Լազիսեան

1915 թուականը հարիւր ամեակն է նաեւ Մուսա Լեւոն հերոսամարտի: Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեւոնիների կողմից:

Ամէն Մուսա Լեւոն ուրախ ու երախտապարտ պիտի լինէր իրենց քաջ նախնիների պաշարի վաւերագրական պատմութեան հրատարակումը տեսնել: Արմին-հայերի «1915 թուականի ազգային ողբերգութեան միակ ուրախալի պատահարն է» ան: Պատիւ ունեմ աշխարհ եկած լինելու Մուսա Լեւոն կեդրոնական Եօղունօլուզ գիւղում, նաեւ լինելու հերոսամարտի կրտսեր մասնակից ու Հայկական Լեզոնի Կապոյտ Լազիսեան Արմենակի որդին: Տիգրան Անդրէասեանի «Զէյթունի Տարագրութիւնը եւ Սուէտիոյ Ապստամբութիւնը» յուշերի գրքի առաջին ու երկրորդ հրատարակութիւնների հետ համեմատած, որոշ դրուագներ չեն մանրամասնուած ներքոյիչեալ հարցազրոյցում:

Պողոս Արմենակ Լազիսեան

Մուսա Լեւոն հարաւային եւ արեւելեան լանջերի գիւղերը վարչականօրէն ընդգրկուած էին Հայկ-պի Վիլայեթի (նահանգ) մէջ: Այդ նահանգում տարագրութեան ծանուցումները աւելի ուշ թուականի էին տրուել, «Մուսա Լեւոն պարագային՝ Յուլիսի 13-ին: Աշխարհագրական ու պատմական ընդհանրութիւններով այդ նահանգը սերտօրէն կապուած էր Կիլիկեան բարձրաւանդակին: Մուսա Լեւոն, Ամանոս լեւան ուղղակի հարաւային շարունակութիւնն է: Եօղունօլուզը ու Մուսա Լեւոն միւս գիւղերը Տէօրթեօլի ու Զէյթունի հետ հայրենակցական համայնքներ էին: Նրանք, հայկական ցեղի դէպի արաբական աշխարհի ամենահարաւային առաջապահ ուղեկաններն էին:

Քանի դեռ տարագրութեան ազդարարութեան գիր չէր հասել նրանց, Մուսա Լեւոն գիւղերի աւագանին հետեւել էր Կիլիկիայի իրենց ազգակիցների տարագրութեան ընթացքին, լիակատար գիտակցել էին, թէ ինչ է տարագրութիւնը: Նրանք վճռել էին դիմադրել, ապաւինել իրենց լեւան անտառների անառիկութեանը: Այն սկիզբ էր առնում գիւղերի հիւսիսարեւմուտքից, նրա աւելի հեռու գարիթափ կողմ ընկղմում էր ծովը: Այս հատուածի փաստաթղթերը հաւաստում են նրանց յաջող պաշտպանութիւնը եւ առասպելական փրկութիւնը Ֆրանսական նաւատորմի կողմից, որը Օսմանեան կայսրութիւնում հայերի ազգային ողբերգութեան մէջ միակ ուրախալի պատահարն էր:

Մուսա Լեւոն: Լեւոն պաշտպանութիւնը եւ նրանց պաշտպանների փրկութիւնը Ֆրանսական նաւատորմի կողմից ու մի ակնաստեսի՝ Զէյթունի Աւետարանչական եկեղեցու հովիւ-քարոզիչ, Պատուելի Տիգրան Անդրէասեանի պատմութիւնը:

Այս գրոյցի պատմութիւնը գրի էր առնուել գաղթականների Եգիպտոս ժամանելուց անմիջապէս յետոյ, Անգլերէնի թարգմանուել Գահիրէի Ամերիկեան Կարմիր Խաչի պատուելի՝ Ստիֆըն Տրոպրիտի կողմից: Նրա միջոցով այն հաղորդուել է Լոնտոնում հրատարակուած «Արարատ» հայկական լրագրի իմբպարին: Այն հրատարակուել է նոյն լրագրի 1915 թուականի Նոյեմբեր ամսուայ համարում: Այսպէս է Պատուելի Տիգրան Անդրէասեանի հարցազրոյցի խօսքը:

-Այն օրից, երբ թուրքիան պատերազմի մէջ մտաւ, մեծ մտավախութիւն անջ մտացաւ Զէյթուն քաղաքի բնակչութեան շրջանում: Մտահոգուել էին, որ թուրքերը արդեօք մի նո՞ր ձեւի դաժանու-

թեամբ ու ճնշումներով պիտի վարուէին լեւոնային շրջանների հայերի հետ: Զէյթունը է, հիմա պէտք է ասենք էր, Տաւրոսի լեռների ստորտուած: Եօթ հազար բնակչութեամբ ամբողջութեամբ «Հայ» քաղաք էր այն, շրջապատուած էր նաեւ Քրիստոնեայ բազմաթիւ գիւղերով:

-1915 թուականի վաղ գարնանը, կառավարութիւնը սկսեց Զէյթուն քաղաքի հանդէպ սպառնալի կեցուածք ընդունել: Հարցաքննութեան էին հրաւիրել քաղաքի աւագներին ու նշանաւոր դէմքերին, որի ընթացքում գանակոծման պատժամիջոցներ էին կիրառել նրանց հանդէպ: Դրամ շորթելու նպատակով՝ անհեթեթ ու անհաւանական թուացող մեղադրանքներ էին յարուցուել հայերի հանդէպ: Միեւնոյն ժամանակ, վեց հազար կանոնաւոր թրքական զօրամիւսերում կայք էր հաստատել քաղաքի վերելի մասի զօրանոցներում: Թուրքերը, վանքը գրոհով վերցնելու փորձ արեցին, բաւական շատ մարդկային կորուստներ տալով ձախողուեց նրանց նպատակը: Երիտասարդ տղամարդիկ խիզախօրէն պաշտպանեցին վանքը: Թուրքերը կարողացել էին այն նուաճել՝ դաշտային հրետանիով կազմակերպուած նոր գրոհով:

-Այնուհետեւ, հրամանատարի հետ խորհրդակցութեան նպատակով, Զէյթունի յիսուն ղեկավար տղամարդկանց հրաւիրեցին զօրանոցներ: Անմիջապէս բոլորին բանտարկեցին, լրաբերների միջոցով տեղեակ պահեցին նրանց ընտանիքներին: Ամէն մէկը անձկալի սպասում էր կալանաւորուած մարդկանց տուն վերադառնալուն: Որոշ ժամանակ յետոյ իմացուել էր, որ նրանց բոլորին դէպի անյայտ վայրեր էին տարել: Այդ դէպքից կարճ ժամանակ անց, հո՞մ իմբերով ընտանիքներ քաղաքի զօրանոցներ էին տարուել, սպառնալիքներով ու հայհոյանքներով անմիջապէս քշուել էին դէպի հեռաւոր աքսորի: Նոյն ատեն, քաղաքում մնացած երեք կամ չորս հարիւր ընտանիքները եւս նման ձեւով քշուել էին աքսորի: Առանց ուտելիքի պատշաճ պաշարի, լեռների խոտոր ճանապարհներով քայլել էին դէպի հիւսիս-արեւմուտք՝ Կոնեայի շրջանի ուղղութեամբ: Մի մասն էլ հարաւ-արեւելք՝ դէպի Միջագետքի տաք ու անառողջ տափաստաններ:

-Օրըստօր է ակնաստես եղանք քաղաքի տարբեր թաղերի բնակիչների նոյն կերպ աքսորի տարուելուն, մինչեւ որ միայն առանձին մի շրջանի բնակչութիւն մնաց: Ի լրումն իմ պարտականութիւններ-



րի, որպէս հովիւ պատասխանատու էի նոյնպէս տեղի «Միսինարական Որբանոցին»: Մի առաւօտ, որբանոցի ղեկավար պաշտօնեան եկաւ ու պատուիրեց ինձ անմիջապէս մեկնելու պատրաստ լինել՝ «Ձեր կինն էլ պէտք է գնայ, նաեւ որբանոցի երեխաները» հրահանգեց: Մենք, շտապ կերպով կատարեցինք մեզ կարգադրուած հրահանգը: Քիչ բան էր թոյլատրուած վերցնելու մեզ հետ: Մենք մեկնում էինք ցաւոտ սրտով, ես ետ նայեցի ու տեսայ մեր սիրելի եկեղեցին դատարկ ու միայնակ: Մեր եօթ հազար ժողովուրդի վերջին գումարտակը ներքեւի հովիտն էր իջնում՝ գնում դէպի տարագրութիւն: Մենք տեսել էինք կոտորածներ, սակայն նմանը նախկինում երբեք չէինք տեսել: Մի կոտորած վերջանում է արագ, բայց հոգու այս տառապանքը համբերատարութիւնից գրեթէ վեր է: Առաջին օրուայ ներթուրում արեց բոլորին: Երբ մթութեան մէջ թաց գետնի վրայ պառկում էինք քնելու, թրքական ջորեպանները գալիս ու կողոպտում էին այն մի քանի էջերն ու ջորիները, որ մենք ունէինք: Տարագրութեան երթի յաջորդ օրը անմիջապէս վիճակում էին գտնուած երեխաները, որոնք ուռած ու բշտիկներով ծածկուած ոտքերով երկար ճանապարհ էին անցել:

-Հասանք Մարաշ: Ամերիկեան միսինարի ազդու խնդրանքով՝ տեղի կառավարիչից մի հրամանագիր էր ձեռք բերուած ինձ ու կնոջս համար: Ծովին մօտիկ իմ հայրենի բնակավայր՝ Մուսա Լեւոն Եօղունօլուզ գիւղ վերադառնալու համար: Անտիոք քաղաքից դէպի արեւմուտք, տասներեկու մղոն (19,3 կմ) հեռաւորութեան վրայ էր գտնուում այն: Կառավարիչը այդ թոյլտուութիւնը շնորհել էր, նկատի ունենալով, որ ես ու կինս Զէյթունի բնակիչներ չէինք: Խոսով էր սիրտս, բաղձանքս էր իմ համայնքի մի հատուածի հետ կիսելու տարագրութիւնը եւ կինս համեմատաբար աւելի ապահով վայր՝ Տօրս տունը, փոխադրելու ցանկութիւնը: Սակայն, հրամանագիրը արդէն արձակուած էր եւ ես այլ ընտրանք չունէի՝ քան հնազանդիլը:

-Այնթապում, հայկական խոշոր համայնքը ծայր աստիճան մտավախութեան մէջ գտանք, երբ դէպի մեր հայրենի տուն մեկնելու հրամանագիրը դեռ չէր ստացուած: Շշուկներ հասան մեզ, որ ծովեզրեայ գիւղերը ահաբեկուած վիճակում էին: Թէեւ այդպիսի մի ժամանակ վտանգաւոր էր, սակայն խորհեցինք, որ լաւագոյն էր ճանապարհը շարունակել դէպի հարաւ:

-Մեր ճանապարհի վերջին

հատուածը գտնուած էր պատմական մի հովիտում՝ Անտիոք քաղաքի բարեբեր դաշտն էր այն: Մինչեւ Բիւզանդիա կանչուելը, այդտեղ էր Խրիզոսթոմը (Ոսկեբերան) իր վաղ ծառայութեան ատեն քարոզել մեծ աւելնով: Աստուծոյ հետ հաղորդակցելու նպատակով, սովոր էր եղել աղօթքի համար առանձնանալ մեր լեւան կողմ մատուռում: Տղեկի նման գարմանքով ու յարգանքով դիտել եմ Ոսկեբերանի մատուռի աւերակների վիթխարի ժայռաբեկորները: Անտիոքում էր, որ Բարաբասը ու Պողոսը հոգեկան սքանչելի աւելնով աշխատանք էին տարել: Հոովմէական ճանապարհը, որտեղով նրանք Անտիոքից Սելեւկիա էին գնում, իմ հայրենի գիւղի ներքեւով էր անցնում: Տակաւին հնարաւոր էր նրա հետքերով գնալ: Սելեւկիայի ափամերձ ծովապատնէշների քարերը, որտեղից Հոովմէական նաւերն էին նաւարկում, փոթորիկներից ու երկրաշարժերից դեռ բոլորովին քանդուած չէին: Ժամանակին, խաչակիրների կողմից քաջաբար պաշտպանուած Անտիոք քաղաքը, երկար ժամանակից ի վեր թուրքական տիրապետութեան տակ էր, իսլամի միանրէթները տասն անգամ աւելի բազմաթիւ էին քան եկեղեցիների զանգակատները: 1909 թուականի Ապրիլ ամսին, տեղի բողոքական եւ լուսաւորչական համայնքները պատմութեան մէջ ամենադաժան հալածանքները կրեցին:

-Իմ հայրենի գիւղ Եօղունօլուզի բնակիչները, համեստ ու ջանասէր մարդիկ էին: Երկար տարիներ իրենց զբաղմունքը եղել է ամուր փայտից ու ոսկորից, ձեռքով սղոցելով ու փայլեցնելով աստորեղ պատրաստել: Մեր մարդկանցից շատերը փայտի վրայ փորագրող վարպետներ էին: Մեր ժողովուրդը չափազանց սիրել է իր եկեղեցիները: Ամերիկեան միսինարների կողմից դպրոցներ բացուելուց յետոյ, մեր երեխաներից շատերը կարդալ ու գրել էին սովորել: Իւրաքանչիւր տուն շրջապատուած էր թթենու ծառերով, բազմաթիւ պտղատու զեղեցիկ այգիները ծածկուած էին դէպի հարաւ ու արեւմուտք գնացող դարաւանդների լանջերը: Հարաւային իտալիա այցելած ճանապարհորդները մեզ պատմում էին, որ Նէպոլի քաղաքի կողքի գիւղերը շատ նման էին մեր գիւղերին: Նրանց հիւսիսային կողմի՝ «Մուսա Տաղի» (Մովսէսի Լեւ) թիկունքին բարձրանում էր Արաբերէնով ճանաչուած՝ Ժիպալ-ալ-Ամար լեռը: Մեր սիրելի լեւան իւրաքանչիւր ձոր, անդուղ, բարձունք ծանօթ էր մեր տղանե-

ՄՈՒՍԱ ԼԵՌ

Շարունակում էք 13-ին

րին ու մարդկանց:

-Մեր գիւղի վերաբերեալ այս իրողութիւնները չիշատակում եմ նրա համար, որ դուք կարողանալիք զգացմունք տածել նրա հանգիստ ու ուրախ կեանքի մասին, որը այնքան վայրենաբար ու այնքան լրիւ խաթարուած էր մեր ցեղը ոչնչացնելու թուրքերի վերջին ձեռնարկումներով:

-Մեր տուն ժամանելուց տասներեկու օր յետոյ, Անտիոքի թրքական կառավարչութիւնից պաշտօնական մի հրամանագիր էր ուղղուած «Մուսա Տաղի» վեց գիւղերին՝ ութ օրուայ ընթացքում տեղահանման պատրաստուելու համար: Դուք դժուար թէ կարողանալիք երեւակայել այն սարսափն ու վրդովմունքը, որ հրամանագիրը պատճառել էր մեզ: Մենք, ողջ գիշերը նստած քննարկում էինք, թէ լաւագոյնը ինչն էր պիտի լինէր անել...: Թրքական կառավարութեան ուժերին դիմադրելը թուում էր գրեթէ անյոյս: Ընտանիքներին ցիրուցան անելը, նրանց տարագրելը ասպատակող, ֆանատիկ ու անօրէն արաբական տոհմերով բնակեցուած հեռուոր ամալի վայրեր, այնպիսի սարսափելի հեռանկար էր, որ տղամարդկանց ու կանանց շրջանում առաջացրեց մերժելու կառավարութեան տարագրութեան պահանջի կատարումը: Պատրաստ էին դիմակայելու կառավարութեան գարոյթը: Ամենայն դէպս բոլորը այդ մտքին չէին: Պիթիաս գիւղից աւետարանչական եկեղեցու հովիւ՝ պատուելի Յարութիւն Նուխուտեանը եկաւ այն համոզման, որ իննթու թիւն պիտի լինէր դիմադրելը: Մտածում էր՝ տարագրութեան անողոքութիւնը մի կերպ բարեփոխել տալով, կողմնակից էր տեղի տալ կառավարութեան որոշման կատարմանը: Վաթսուն ընտանիքներ իր հարազատ գիւղից (Պիթիաս) եւ նշանակալի թուով ընտանիքներ յաջորդ գիւղից (Հաճի Հապապլի) համաձայնելով նրա հետ, առանձնացան մեզանից եւ թրքական պահակների հսկողութեան ներքոյ գնացին դէպի Անտիոք: Կարճ ժամանակ յետոյ, նրանք այնտեղից տարուեցին դէպի Եփրատի ուղղութեամբ: Մենք բոլորովին կորցրեցինք նրանց հետքը եւ կարող է երբեք էլ չլսենք նրանց մասին:

-Մեր անխախտ բարեկամներ՝ Ամերիկեան միսիոնարները, մեզանից կտրուած էին հարիւր քսան մղոն դէպի հիւսիսային կողմը գտնուող Այնթապ քաղաքից: Արտաքին աշխարհի հետ մեր հաղորդակցութեան կապերը գործնականապէս կտրուած լինելով, վատահել էինք մեր սեփական միջոցներին: Գիտակցել էինք, որ մեր յոյսը մեր ու նաեւ Աստուծոյ ողորմութեան վրայ է: Եռանդագին աղօթեցինք, որ մեր ստանձնած պարտաւորութիւնը կատարելու համար Նա ամբարցնէր մեզ:

-Գիտենալով, որ անկարելի պիտի լինէր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը, վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները: Մեզ հետ տարել էինք ուտելիքի խոշոր պաշարներ ու փոխադրման հնարաւոր անհրաժեշտ պիտույքներ: Ոչխարների ու այծերի բոլոր հօտերը բռնուել էին դէպի լեռան կողմը: Պաշտպանութեան համար բոլոր առկայ գէնքերը թաքստոց-

ներից դուրս բերուած ու վերանորոգուած էին: Մենք գտանք, որ ունէինք հարիւր քսան ժամանակակից հրացաններ, թերեւս այդ թուից երեք անգամ էլ աւելի շատ որսորդական հրացաններ, հին կայծքարէ փակաղակով ու հեծակ հրացաններ: Մեր տղամարդկանց աւելի քան կէսը դեռեւս թողնուած էր առանց գէնքի:

-Շատ դժուար էր թողնել մեր տները: Մայրս լալիս էր, կարծես թէ սիրտը պիտի պատուէր: Բայց մենք յոյսեր ունէինք, որ մինչ ետ կը մղէինք թուրքերի յարձակումները, գուցէ Տարտանելի նեղուցը բռնանցուէր, փրկութիւն գար երկրին ու մեզ:

-Մինչեւ առաջին օրուայ գիշերամուտ, մենք արդէն հասել էինք լեռան բարձունքների քարափներին: Մինչեւ որ կը պատրաստուէինք ձամբար դնել եւ եփել իրիկուայ ճաշը, տեղատարափ անձրեւ սկսուեց, այն շարունակեց տեղալ ամբողջ գիշերը: Դրա համար մենք վատ էինք նախապատրաստուած: Ժամանակ չէր եղել ծառերի ճիւղերից խրճիթներ պատրաստել եւ ոչ էլ որեւէ վրան կամ անջրթափանց հագուստներ ունէինք: Գրեթէ հինգ

հագարից աւելի տղամարդիկ, կանայք ու երեխաներ, ամբողջովին թրջուած էին: Մեզ հետ բերած հացի մի մասը վերածուել էր փափուկ գանգուածի: Մենք ջանում էինք յատկապէս վառօդը եւ գէնքերը չոր պահել: Տղամարդիկ յաջողեցին այն շատ լաւ կատարել:

-Յաջորդ առաւօտուայ լուսաբացին, աշխատող բոլոր ձեռքերը լծուեցին աշխատանքի: Լեռան գառիթափի ամենակարեւոր ռազմագիտական նշանակութիւն ունեցող կէտերին խրամատներ փորեցինք, ժայռեր իրար վրայ թաւալելով՝ հզօր պատնէշներ սարքեցինք: Այնտեղ էին տեղաբաշխուելու մեր դիպուկ հրաձիգների խմբերը: Հիասքանչ արեւը ամպերի տակից դուրս եկաւ: Թուրքերի յարձակումները դիմադրաւելու համար, ամբողջ օրուայ ընթացքում եռանդով ամրացնում էինք մեր դիրքերը: Հաստատ գիտէինք նրանք գալու էին:

-Ժողովուրդի մասնակցութեամբ «Պաշտպանական խորհուրդ» ընտրելու համար, իրիկնագէմին ընդհանուր ժողով գումարեցինք, որը վեց համայնքների համար գերագոյն իշխանութիւն պիտի ունենար: Ժողովուրդի մի

մասը նախընտրեց ձեռք մեկնելով քուէարկութիւն կատարել, իսկ ուրիշներ վիճարկեցին նման առաջարկը, քանի որ այն շատ կենսական նշանակութիւն ունեցող հարց էր: Գաղտնի քուէարկութեամբ համայնքային ճիշտ ընտրութիւն պէտք էր կատարուէր: Նրանք առաջարկեցին՝ քուէարկութիւն կատարելու համար թղթի բաւարար քանակի կտորներ հաւաքել: Մեր ժողովուրդը շատ էր նուիրուած այդ ժողովրդական ձեւին, որը ուսուցանուած էր միսիոնարների կողմից: Առանց շատ ուշացման, շատ թէ քիչ պատուած կամ թրջուած թղթի կտորներ հաւաքեցին, որպէս քուէարկութեան համար նախատեսուած սնդուկ: Կառավարման համար խորհուրդ ստեղծելով, անմիջապէս պաշտպանական ծրագիրներ կազմեցինք՝ պաշտպանելու համար լեռան իւրաքանչիւր անցք եւ ձամբար տանող իւրաքանչիւր մատուց: Ընտրուած էին հետախույզներ, սուրհանդակների, հրաձիգների ու կեդրոնական պահեստային գինական խմբերի գումարտակներ, որոշուել էին նրանց պարտականութիւնները:

(Շարունակելի)

Սպիտակ Լեռան Հերոսամարտերը, Մեր Հողերը - Մեր Հողերը, Հայրենիքի Ամրացում եւ Չարգացում, Մեր Հայերը

Battles on White Mountain, Our Lands – Our Lands, Homeland's Strengthening and Development, Our Haiz

Organized by "Ararat Foundation", in conjunction with Armenian Society of Los Angeles, Hamazkayin Educational and Cultural Society (Hovhannes Toumanian Chapter), Mashdots College, Kharpert Cultural Association of America, Armenian Writers' Association of California, Iraqi Armenian Family Association of Los Angeles, Syrian Armenian Relief Fund

Introduction by Ani Hovannisian Kevorkian

Սպիտակ Լեռան Հերոսամարտերը Battles on White Mountain speaker **Mardiros Madenjian** author, educator and community activist in Armenian

Պատմական Հայաստանը 100 Տարի Յետոյ Historic Armenia after 100 Years speaker **Matthew Karanian** attorney and author in English

«Սահման» Կազմակերպութեան Մրագրերը Հայաստանի Սահմանամերձ Երջաններում «Sahman» Development Agency's Projects at Borderline Villages of Armenia speaker **Gayane Gevorgyan** co-founder of Sahman NGO in RA and Sahman USA organization's founder and president in Armenian

Տիգրանակերտից մինչ Համշեն From Dikranagerd Hidden Armenians to Hai or Hamshentsi (video) speaker-presenter **Ani Hovannisian Kevorkian** in English

Ուրբաթ, Հոկտեմբեր 2, 2015 կ.է. 8:00 • Friday, October 2, 2015 at 8:00pm

Armenian Society of Los Angeles
117 South Louise Street, Glendale CA 91205

Մուտքը՝ ազատ – Գեղարուեստական Բաժին - Հիւրասիրութիւն
Free Admission – Cultural Program – Reception

"Ararat Foundation", 3115 Foothill Blvd. M-173, La Crescenta, CA 91214. • Tel: 818-303-5566
araratifoundation@gmail.com • facebook.com/araratfoundation

G
L
E
N
D
A
L
E
C
A

ՓՈԽՆԸՄԲՈՒՄԱՆ ԵՒ ՎԵՐԱՆՈՐՈՎՄԱՆ ԿԱՐԻՔԸ

Ռ. ԿՈՐԻԻՆ

Մեր ընկերոջ անհանգիստ վիճակը ինձ մղեց գրելու այս գրությունը: Մենք ժամադրութեամբ միասին սրճարան մտանք, ուր սիրտը բացեց ասելով.

-Տանը անտեսուած եմ, կիսա դարձել է անտարբեր իմ նկատմամբ, իմ դէմ գրգռելով տղաներիս, նրանք բոլորովին ուրանում են իմ մէկ կեանք նեղութիւններն ու նուիրուածութիւնը իրենց բարեկեցիկ կեանքի համար, ուտել-խմելս մենակ իմ սենեակումն եմ կատարում, ես էլ փոխադարձաբար իրենց հետ գործ չունեմ, համբերում եմ, տեսնեմ, գուցէ նրանց մօտ խելամուտքն փոփոխութիւն կը լինի՞, թէ՛ ո՞չ:

Վաղեմի ծանօթս է, նա իրաւամբ ընտրուած է եղել իր ընտանիքին, նա որպէս հմուտ արհեստաւոր իր սեփական գործարքն է ունեցել թէ՛ իրանում եւ թէ՛ այստեղ՝ Ամերիկայում 30 տարիների անց-եալով, լաւ դրամ է վաստակել եւ ոչինչ չի խնայել ընտանիքի համար, երեք զաւակներին բարձրագոյն ուսման է տուել, դուստրը ամուսնացած առանձին կ'ապրի: Ամենակարեւորը այն որ ընդարձակ գետնով ծառ ու ծաղիկով առանձնատուն է գնել ընտանիքի հանգստաւէտ կեանքը դասաւորելով 1 նա այժմ թոշակաւոր է: Նրա կեանքը եղած է աշխատանք եւ հաւատարիմ հայ ընտանիքի կարգ ու կանոնին՝ բարոյական արժէքներին հետամուտ, ոչ ծխում է, ոչ խմում, ոչ էլ խումար խաղում, օրն ի բուն զբաղուած լինելով ընդարձակ բակի մաքրութեամբ եւ ծառ ու ծաղիկների հոգատարութեամբ:

Հաւանաբար նրանց ամուսնական կեանքում խնդիրներ կան, որոնց անտեղեակ լինելով հանդերձ այս վիճակի մեղքը եւ յանցանքը չեմ բարդում միայն մեր ընկերոջ վրայ ասելով.

-Ընկե՛ր ջան, մարդ ընտանեկան անհանգստութիւնները պէտք է ձեր երկուսիդ մէջ փնտռէք: Անհրաժեշտ է թէ՛ դու եւ թէ՛ կողակիցդ ձեր արածները ինքնաքննութեան ենթարկել, մոռանալ նախկինի թերութիւնները, սիրտ ծակող վիրաւորանքներն ու արարքները, բարոյթիւնները եւ նոր ժամանակների հասկացողութեամբ փոփոխուել, շատ կարեւոր է սա, փոխըմբռնողութեամբ իրար ցանկութիւններին եւ զգացումներին կարեւորութիւն տալ, զիջողութեամբ ու հանդուրժողականութեամբ իրար համոզ ու համաձայն ամրապնդել ամուսնական քաղցր կեանքը, զոր Աստուած միացուց մարդ ոչ մեկնեցէ, որպէսզի ծերութեան տարիքում ապրէք խաղաղ ու երջանիկ:

-Իմ ուզեցածն էլ սա է, ընտանիքի մէջ լինի քաղցրութիւն, փոխադարձ սէր ու յարգանք, շրջապատի՝ ազգական-բարեկամների հետ առողջ յարաբերութիւն, այո՛, սա է իմ բաղձանքն ու սպասելիքը իմ ընտանիքից:

-Հրաշալի ցանկութիւն, սակայն միայն ցանկութեամբ առանց արարքի կատարողականութեամբ հնարաւոր չի, ինչպէս օրինակ՝ անպայման երկուստէք սխալներ էք թոյլ տուել եւ անհնազանդութիւն էք ցոյց տուել իրար նկատմամբ, որ էս վիճակին էք հասել, անհրաժեշտ է սխալների համար ներողութիւն

խնդրել, ներողամտաբար որպէս հաւասարը հաւասարի հետ գուզընկերոջ նեղութիւնները գնահատել, ունակութիւնները մեծարել, սէր արտայայտել, այն ժամանակ կը տեսնէք կեանքը որքան քաղցր է ու հրաշալի, յուսով այդպէս կը լինի եւ դու կը վերագտնես քո ամուսնու եւ հօր դիրքն ու պարտականութիւնները:

Այս խօսքերից յետոյ լուսթիւն տիրեց, սրճարանի դրսում, Glenside մայր ուղու լայն ճամբեգրին՝ բացօթայում, հաճելի էր, արփին մայրամուտին էր մօտենում, հետաքրքրութեամբ դիտում էի իրար յետեւից երթեւեկող ինքնաշարժները: Էն հեռուն գտնուող ծիրանագոյն հոյակապ Սրբ. Ղեւոնդեաց եկեղեցին զմբէթով ու կաթողիկէներով լուսավառ խաչը գագաթներին, մեր յոյսի, հաւատքի եւ սիրոյ կեանքը առաջնորդող աղօթքի տունը, օջախը, օթեւանն ու ամբողջը: Մեր համայն հայութեան փոթորկայոց դարերի խորքից մեզի աւանդ հասած հայադրոջ ու հայապաշտպան կառուցը ամրակուռ: Մեր սեղանի կողքին մի չորս

երիտասարդներ էին նստած, նրանք մտերմաբար գրուցում էին, անգլերէն էին խօսում, նրանք իմ ուշադրութիւնն էին գրաւել, նրանցից երկուսը իմ աչքին երեւացին որպէս հայեր:

-Ընկեր ջան, այդ դիմացի երկու մարդիկ կարծես հայեր են, ինչ կասես, իրենց սուրճի չհրաւիրե՞նք:

-Չէ՛, եղբա՛յր, ինչ կասես, մի՛ խանգարի նրանց, էս ինչ բնաւորութիւն է որ դո՛ւ ունես, ամէն անգամ էստեղ գալուց շարունակ հայով ես հետաքրքրում, թող էս սովորութիւնը:

-Սիրելի՛ս, մենք սիրուքահայերս միշտ պէտք է իրար փնտրենք, իրարով հետաքրքրուենք, որովհետեւ իրարով ենք հայ մնում, իրարով զօրանում եւ ապախով յուսաւառ կը լինենք մեր ապագայի իրաւունքների ձեռքբերման եւ միակամ ու միասնական հայրենիքի հզորացման ճամբին թիկունք կանգնելուն:

Արդէն մ'թնելու վրայ էր, սիւների լապտերները մէկը միւսին յաջորդելով վառուցին սփռելով իրենց դեղնագոյն ցոլքերը, դիմեցի ընկերոջս, որ գնանք.

-Չէ՛, մի քիչ էլ սպասենք, ասելիք ունեմ, ես նորից սուրճ եմ

ուզում, դու ինչպէ՞ս.
-Դու գիտես, որ ես այնքան սուրճի մարդ չեմ, արդէն բաւական է:

Նա մի բաժակ սուրճ ձեռքում նստեց տեղում, մի հայեացք նետեցի նրա դէմքին, տեսայ գոհունակութեան նշան, ով գիտէ իմ խօսքերը լաւ սպաւորութիւն էին թողել նրա վրայ: Հաւատացած եմ, որ անկեղծ, սրտցաւ եւ տրամաբանաւած խօսքը կամ յորդորը իր խորունկ ազդեցութիւնն է թողնում, շինիչ եւ կառուցողական:

-Ասա՛, տեսնեմ, ի՞նչ է ասելիքդ.

Նա աչքերը փակ լռեց, ապա շրթունքները ծամծմելով մտահոգ ձայնով խօսել սկսեց.

-Մի քանի օր առաջ մեծ տղաս տարիքով երեսունն անց մի աղջկայ հետ տուն եկաւ, աղջիկը հայի չէր նմանում, նրանք երկար մնացին առանձին, մինչ օրս չէր պատահել հետը աղջիկ տուն գար, յետոյ հարցրի, թէ՛. - այդ աղջիկը ո՞վ էր, օտարի կը նմանէր.

-Հա պա՛պ, նա քրիստոնեայ արաբ է, սիրում եմ իրեն:

-Սիրելի ընկե՛ր, անսպասելի լուրը լսելիս զարմացայ, կարծես

Շար.ը էջ 19

Սպիտակ Լեռան Հերոսամարտերը, Մեր Հողերը - Մեր Հողերը, Հայրենիքի Ամրացում եւ Զարգացում
Battles on White Mountain, Our Lands – Our Lands, Homeland's Strengthening and Development

Organized by "Ararat Foundation", in conjunction with Tekeyan Cultural Association, Nor Serount Cultural Association, Armenian Writers' Association of California and Abril Bookstore

Introduction by Tatevik Manukyan

Սպիտակ Լեռան Հերոսամարտերը
 Battles on White Mountain
 speaker **Mardiros Madenjian**
 author, educator and community activist
 in Armenian

Պատմական Հայաստանը
 100 Տարի Յետոյ
 Historic Armenia after 100 Years
 speaker **Matthew Karanian**
 attorney and author
 in English

«Սահման» Կազմակերպութեան Մրազրերը
 Հայաստանի Սահմանամերձ Շրջաններում
 «Sahman» Development Agency's Projects at
 Borderline Villages of Armenia
 speaker **Gayane Gevorgyan**
 co-founder of Sahman NGO in RA
 and Sahman USA organization's founder
 and president
 in Armenian

Չորեքշաբթի, Հոկտեմբեր 7, 2015 կ.է. 7:30 • Wednesday, October 7, 2015 at 7:30pm
 Tekeyan Cultural Association
 1901 Allen Ave, Altadena, CA 91001

Մուտքը՝ ազատ – Գեղարուեստական Բաժին - Հիւրասիրութիւն
 Free Admission – Cultural Program – Reception

"Ararat Foundation", 3115 Foothill Blvd. M-173, La Crescenta, CA 91214. • Tel: 818-303-5566
 araratifoundation@gmail.com • facebook.com/araratfoundation

ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎԵՐԱՍՈՒՏԸ



ՍՕՆԱ ՊԱՏԱԼԵԱՆ

36 տարիներ անցան եւ դարձեալ հնչեց դպրոցիս վերամուտի առաջին գանգը Օգոստոս 17, 2015ի առաւօտեան, Սահակ-Մեսրոպ Վարժարանէն ներս: Դռները բացուած էին 2015-2016 ուսումնական տարեշրջանի:

Զգալի էր օդին կիզիչ ջերմութիւնը եւ նաեւ ծնողներուն, ուսուցիչներուն եւ աշակերտութեան ջերմագին ողջոյնները, որոնք կարօտագին գիրար կը բարեւէին եւ կը գրուցէին ամրան արձակուրդի մասին:

Ակներեւ էր, որ բոլորն ալ կարօտցած էին դպրոցը, դասերը եւ մանաւանդ իրենց սիրելի ընկերները:

Մանկապարտէզի փոքրիկներէն սկսեալ մինչեւ ծրդ կարգի աշակերտները, դասարանային շարքով շարուած էին դպրոցիս շրջափակին մէջ գլխաւորութեամբ իրենց ուսուցիչներուն:

Առաջին առիթով դպրոցի Տնօրէն՝ Պրն. Յ. Ինճէճի քեան, ողջունեց ներկաները, բարի գալուստ մաղթելով բոլորին եւ հրաւիրեց Տիկ. Ս. Պատալեանը, որպէսզի առաջնորդէ ամերիկեան եւ հայկական օրհներգերը:

Աշակերտները մեծ ոգեւորութեամբ եւ աշխուժութեամբ արտասանեցին Ամերիկեան եւ Հայկական օրհներգերը եւ միաբերան երգեցին հայկական քայլերգը:

Ապա Վեր. Վ. Էքմէքճեան փոխանցեց իր պատգամը, յորդորելով, որ աշակերտները ըլլան Աստուածավախ եւ լաւ քրիստոնեաներ:

Հոգաբարձու՝ Պրն. Ա. Հայէպլեան ողջունեց ներկաները, հաւաստիացնելով որ Սահակ-Մեսրոպ Վարժարանը օրինակելի դարբնոց մըն է, ուր փոքրիկները հոգով եւ մտքով կը զարգանան:

Եզրափակիչ խօսքը տրուեցաւ Տէր Պ. Քհնյ. Պալթայեանի, որ իմաստութիւն, շնորհք եւ յաջողութիւն:

Շար.ք էջ 19

ՄԵՐՏԻՆԵԱՆ ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐժԱՐԱՆԻ ՎԵՐԱՍՈՒՏԸ



Հասաւ դարձեալ այնքան անձկութեամբ, անհամբերութեամբ կամ երազանքով սպասուած վերամուտը՝ հետզհետէ աւելի կանուխ. ժամանակին վերամուտը կ'ըլլար Հոկտեմբերին, որ դարձաւ Սեպտեմբեր, իսկ հիմա՝ Օգոստոս:

Վերամուտին, բոլոր դպրոցները անխտիր, կը բանան իրենց դռները՝ ընդունելու համար ուսման ծարաւով լեցուած մանուկները: Բայց «Ո՛ւր կու գան անոնք», ակամայ հարց կու տամ ես ինձի, «դպրոց, վարժարան, ուսումնարան թէ՛ կրթօճախ»:

Հայ Դպրոցը այդ բոլորն է՝ դպրոցեան տաճար, վարժեցնող ձեռք, ուսում ջամբող հաստատութիւն, կրթուած պատանիներ դաստ-

իարակող տուն, չմոռնանք ասոնց վրայ աւելցնել, որ Հայ Դպրոցն է, որ հայ աշակերտին մէջ կ'ամբարանէ քրիստոնէական հաւատքը, հայ մշակոյթի սէրն ու հայրենասիրութիւնը: Ահա թէ ինչու, հայ ծնողներ, անասման գոհողութիւններու գնով, իրենց հոգեհատորները կը յանձնեն Հայ Դպրոցին, որ իր կարգին, զանոնք իր հովանիին տակ առած, անկարելին կարելի դարձնելով կը պատրաստէ վաղուան մեր առաջնորդները:

Մերտինեան Հայ Աւետարանական Վարժարանը կը հաւակնի ըլլալ վերը յիշուած Հայ Դպրոցներէն մին: Ան, 2015-2016 տարին

Շար.ք էջ 19

ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍԻ ՀԱՅ ՔՈՅՐԵՐՈՒ ՎԱՐժԱՐԱՆԻ ՎԵՐԱՍՈՒՏ



ԼԻՆՏԱ ԳԱՆՏԻԼԵԱՆ

Դարձեալ Աշուն է եւ Վերամուտ, երեխաներ արդէն յոգնած են պտոյտներէ եւ տնային աշխատանքներէ, կարօտով կը սպասեն վերամուտին ամառային երկար արձակուրդէ ետք:

Հայ Քոյրերու Վարժարանը, հաւատարիմ իր աւանդութեան, վարժարանիս դռները բացաւ Սեպտեմբեր 1, 2015ին, սկսելով 2015-2016 ուսումնական տարեշրջանը բարձր ակնկալութեամբ, որ յառաջիկայ տարին ըլլայ բեղուն յաջող եւ արդիւնաւէտ:

Սեպտեմբեր մէկի ամբողջ օրը Հ.Ք.Վարժարանի ուսուցիչները ինքնապատրաստութեան հանդիպումներ եւ սեմինարներ ունեցան: Անոնք պատրաստուեցան եկող տարեշրջանի համար գինուելով՝ կարելի բոլոր արդիական միջոցներով եւ դաստիարակչական լաւագոյն մեթոտներով, որպէսզի անոնք աշակերտներուն պարզացուած եւ հաճելի ձեւով ուսուցանեն անհրաժեշտն ու կարեւորագոյնը միշտ հաւատարիմ մնալով Գալիֆորնիոյ նահանգի կրթական ծրագրին: Յատկապէս այս ուսումնական տարեշրջանը, երբ վարժարանի մեծ ընտանիքը լրջօրէն կը պատրաստուի հիւրընկալելու գալիֆորնիոյ վարժարաններու վարկաւորման յանձնախումբի անդամները նոր շրջանի մը վարկաւորման համար, ինչ որ կը նշանակէ կրկնակի աշխատանք եւ ինքնաքննութեան առիթ:

Սեպտեմբեր 2, 2015ի առաւօտեան արդէն բոլոր աշակերտները ընկերակցութեամբ ծնողներուն, տարազներով, պաշտականերով կազմ ու պատրաստ եւ մեծ հետաքրքրութեամբ հաւաքուած էին վարժարանիս Դանիէլեան սրահը եւ անահամբեր էին իրար հետ զրուցելու եւ ուսուցիչներուն հանդիպելու:

Առաջին օրուան առաւօտեան արարողութիւնը սկսաւ առաւօտեան ժամը ութին, ներկայութեամբ պաշտօնական հիւրերու ինչպէս՝ Կլենտէյլ քաղաքի Քաղաքապետ Տիար Արա Նաճարեան եւ Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցոյ փոխ ժողովրդապետ՝ Հայր Թովմաս Կարապետեանի, Նորհրդատու մարմնի անդամներու, ծնողաօժանդակ մարմնի անդամներու եւ մեծ թիւով ծնողներու: Նախ տեղի ունեցան առաւօտեան աղօթքները, ապա Ամերիկեան եւ հայկական դրօշակի արարողութիւն ու Ամերիկեան եւ Հայկական քայլերգներու երգեցողութիւնը, մինչ վարժարանիս տնօրէնուհի՝ Քոյր Լուսիա հանգամանօրէն բացուած յայտարարեց 2015-2016 ուսումնական

տարեշրջանը, բարի գալուստ մաղթեց ուսուցչական կազմին աշակերտներուն պաշտօնէութեան եւ ծնողներուն եւ բեմ հրաւիրեց բացման արարողութեան համար յատկապէս վարժարան ժամանած Քաղաքապետ Տիար Արա Նաճարեան եւ Հայր Թովմաս Կարապետեանը:

Քաղաքապետ Արա Նաճարեան մեծ յուզումով եւ ուրախութեամբ խօսքը ուղղեց աշակերտներուն, զանոնք քաջալերելով դէպի ուսման ուսուցիչներ, փաստելով ներկայ դարուս ուսման կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը, ապա յաջողութեան եւ նորանոր նուաճումներու բարեմաղթութեամբ շնորհաւորեց Տնօրէնուհի Քոյր Լուսիան Կլենտէյլ քաղաքի մէջ Հայ համայնքին մատուցած կրթական ծառայութիւններուն համար եւ քաղաքապետութեան կողմէ անոր մատուցեց յուշատախտակ մը: Խօսքը առաւ Հայր Թովմաս, ան քաջալերեց աշակերտները եւ շնորհաւորեց ծնողները, որ ընտրած էին Հ.Ք.Վարժարանը որպէսզի ընթացիկ ուսման կողքին նաեւ հոգեւոր դաստիարակութիւն ստանան եւ հոգեպէս գործնան, ապա յաջողութիւն մաղթեց նոր տարեշրջանին եւ պահպանելով փակեց դպրոցական առաջին օրուան առաւօտեան արարողութիւնը:

Աշակերտները մեծ հետաքրքրութեամբ ուղղուեցան իրենց դասարանները, մինչ վարժարանի աւարտական՝ ութերորդ դասարանի աշակերտները առաջին դասարանի փոքրիկները առաջնորդեցին դէպի իրենց դասարանները: Անոնք համար առաջին տարին է նախակրթարանէն ներս, պիտի առաջնորդուին երէց աշակերտներու օրինակով ստանձնելու համար «Գիտութեան Չահր»:

Առաջին օրը աշակերտները կարօտով հանդիպեցան իրենց հին դասընկերներուն եւ ուսուցիչներուն ծանօթացան նոր ուսուցչուհիներուն, գիրքերուն, ընտելացան դպրոցական առօրեային եւ ուրախ բաժնուեցան յաջողութեամբ սկսելու համար յառաջիկայ ուսումնական տարեշրջանի ծրագրուած աշխատանքին:

Այսպիսով Հայ Քոյրերու Վարժարանը կը սկսի 2015-2016 ուսումնական տարեշրջանը հաւատալով, որ ծնողք ուսուցիչ եւ տնօրէնութիւն շինիչ համագործակցութեամբ կարելի պիտի ըլլայ յաջող տարեշրջան մը անցնել, միշտ նպատակ ունենալով՝ հայ մանուկին եւ պատանիին քրիստոնէական եւ հայցեցի առողջ դաստիարակութիւնը ապագայի առողջ համայնքի մը տեսլականով:

ԻՆՉՈ ԿՐՆԱՅ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԴՆԵԼ ԵՐՁԱՆԻԿ ԱՍՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

Անոնք, որոնք կը փափաքին ընտանիք կազմել, պէտք է պատրաստ ըլլան հանդիպելու բազմաթիւ խոչընդոտներու:

Երջանիկ յարաբերութիւնները կրնան խարխիլ, եթէ գոյգերուն միջեւ չկայ փոխադարձ վստահութիւն եւ համաձայնութիւն:

Սակայն ասիկա խնդիրն մակերեսային կողմն է: Իրական պատճառները թաքնուած են:

1. Մարդիկ կը փոխուին՝ մենք կ'ամուսնանանք մէկուն հետ, որ խկապէս հաճելի կը թուի մեզի: Սակայն ժամանակի ընթացքին բոլորը կը փոխուին եւ պէտք է պատրաստ ըլլալ ատոր: Ասոր համար պէտք է միասին ու համահունչ զարգանալ, որպէսզի գոյգին ներդաշնակութիւնը դրականօրէն փոխուի:

2. Առանձին մնալէն չես փախչիր: Ամէն մարդ առանձին մնալու անտեղի ու անիմաստ վախ ունի: Իրականութեան մէջ մեզմէ իւրաքանչիւրը առանձին է, մենք առանձին կը ծնինք, առանձին կը մահանանք: Ամուսնանալով դուք չէք խուսափիր առանձին մնալէն: Հետեւաբար, իւրաքանչիւր մարդ պէտք է ինքնուրոյն ու անկախ ըլլայ:

3. Բարդոյթներ՝ ձեզ անհանգստացնող ամէն ինչ, ձեր մէջ է: Ոչ մէկը բարդոյթներ կը ստեղծէ ձեզի համար կամ կը խորացնէ զանոնք: Այս ամէնուն մեղաւորը դուք էք: Ուստի, առաջին հերթին պէտք է ճանչնաք դուք ձեզ, հասկնաք, թէ ինչը բացասաբար կ'ազդէ ձեր վրայ, ինչն է ձեր տիրութեան պատճառը:

Այդ պարագային շփումը ձեր երկրորդ կէսին հետ աւելի դիւրին պիտի ըլլայ:

ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԱԾՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Մենք անընդհատ կ'ենթարկուինք ժխտական ուժերու ազդեցութեան, որ անխուսափելիօրէն կայ մեր շրջապատին մէջ: Միշտ չէ, որ մենք կրնանք պաշտպանուիլ ժխտական ուժերու ազդելուներէն, սակայն կարելի է այնպիսի սովորութիւններ ձեռք բերել, որոնք կ'օգնեն դրական մնալու:

-Դրականը բացասականի մէջ. Բացասականը միշտ կարելի է դրական ուժի փոխակերպել, որ քեզ յառաջ մղէ:

Փորձէ որեւէ դրական բան գտնել այն բացասականին մէջ, որ կը պատահի քեզի հետ: Իւրաքանչիւր բացասական բան այս կեանքի մէջ որեւէ դրական բան ունի իր մէջ, զոր պէտք է գտնել: Ի վերջոյ մենք կը սորվինք բոլոր այն վատ բաներէն, որոնք կը պատահին մեզի:

-Ժամանակ տուր դուն քեզի. Երբ որեւէ բացասական բան կը պատահի քեզի, ժամանակ տուր անոր, որ անցնի: Անիկա կ'օգնէ զարգացնելու ինքնակառավարումը եւ կ'օգնէ դրական ուժ հաւաքելու: Ժամանակը կը բուժէ, անիկա կրնայ վերականգնել ինքնավստահութիւնը ու դուրս գալ այն բացասականին դէմ, որ կեանքի մէջ կը պատահի անխուսափելիօրէն:

-Մի՛ վախնար. Վախը երբեք ցոյց մի տար բացասական ուժերուն: Ինչպէս որսը, երբ անոնք

4. Ես՝ իւրաքանչիւր մարդ ունի իր «ես»-ը, որ անոր մէջ կը ձեւաւորուի փոքր տարիքին: Կան իրավիճակներ, երբ այս «ես»-ը կ'օգնէ ձեզի, սակայն ընտանեկան հարցերու մէջ անիկա աւելորդ է: Ամուսնութիւնը հիանալի հնաւորութիւն կու տայ դուրս գալու սեփական ես-ի «ճիւղերէն»-էն եւ հասկնալու դիմացինը, մեղադրելու փոխարէն, ներողութիւն խնդրել եւ այլն: Եթէ գոյգերէն երկուքն ալ հասկնան ասիկա, ուրեմն անոնք երջանիկ կ'ըլլան:

5. Դժուարութիւններ միշտ կան՝ կեանքը լի է տհաճութիւններով, դժուարութիւններով եւ անսպասելի փոփոխութիւններով: Եւ նման իրավիճակներու մէջ պէտք է խնդրի լուծման ծանր բեռը դնել գուզակերտը ուսերուն: Կեանքի մէջ ամէն ինչ չի կրնար հարթ ըլլալ, հետեւաբար գոյգերը պէտք է միասին յաղթահարեն ու լուծեն խնդիրները:

6. Զուգընկերները ամենակարեւորն են իրարու համար՝ յաճախ մենք աւելի շատ կը մտածենք զաւակներու, քան մեր գուզակերտը մասին: Այո՛, զաւակները շատ կարեւոր են, բայց զուգընկերը պէտք է ամենակարեւոր անձնաւորութիւնը ըլլայ ձեր կեանքին մէջ: Միայն այսպէս կարելի է ներդաշնակ յարաբերութիւններ ստեղծել զուգընկերներու միջեւ:

7. Իշխանութիւն՝ զուգընկերները յաճախ իրենց կեանքը կը վերածեն իշխանութեան համար մղուող պայքարի: Ե՛ւ կիներ, ե՛ւ տղամարդիկ կ'ուզեն աւելի մեծ իշխանութիւն ունենալ, վերահսկել դիմացինը, սակայն միայն հաւասարութիւնը կրնայ փրկել իրավիճակը:

տեսնեն վախը, պիտի շրջապատեն ու պիտի գերեն մութ ուժի մէջ: Քաջ եղիր ու շարունակէ ընել այն, ինչին կը հաւատաս: Պիտի տեսնես, թէ ինչպէս բացասական ուժը կը փոխակերպուի դրականի:

-Դրականը կիսելը. Դուն պէտք է կարենաս տարածել ու դուրս հանել այն դրական ուժը, որ կայ մէջդ: Անիկա աւելցուր որեւէ մէկուն կեանքին ու թոյլ տուր անոնց լիցքաւորուելու ատով: Կիսէ ուրիշութիւնը մարդոց հետ ու անիկա յետադարձ դրական միտքեր ու գազցումներ պիտի ծնի կեանքիդ մէջ:

-Ընդունիր քննադատութիւնները. Քննադատութիւնը իրականութեան մէջ կ'օգնէ դրական արժէք ստեղծելու մէջդ:

Սորվիր քննադատները ընդունելու առողջ կերպով: Զանոնք ընդունիր իբրեւ կատարելագործողութիւն կարելիութիւն՝ անոնց դիտարկումները օգտագործելով աւելիին ու լաւագոյնին ձգտելու համար:

-Դրական միտքեր կարդայ. Ոգեշնչող միտքեր գտիր ու գրի առ գանոնք: Երբ սկսիս ճնշուած զգալ, կարդայ այդ տողերը:

Այս տողերը դրական ուժ պիտի փոխանցեն քեզի: Ոգեշնչող տեսանիւթերն ու յօդուածները նոյնպէս կրնան դրական ուժի աղբիւր ըլլալ քեզի համար:

ՈՐՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է՛ ՇԱՏ ՎԱՐՈՒՆԳ ԿԵՐԷ

Գիտականօրէն ապացուցուած է, որ վարունգին մէջ առկայ բազմաթիւ քանի մը տեսակի դէմ: Աւելին, վարունգը ջուրով կը անուցանէ մարմինը՝ վերացնելով թոյները եւ բարելաւելով մորթն ու մազերը:

-Առողջ մարտդական համակարգ. վարունգի կանտնաւոր օգտագործման պարագային՝ կը բարելաւէք ընդհանուր առողջութիւնը: Անիկա հարուստ է մանրաթելերով եւ ջուրով, այնպէս որ, վարունգը հրաշալի կերպով կ'օգնէ այրելու աւելորդ ճարպերը, ինչպէս նաեւ կ'օգնէ ազատելու թոյներէն:

-Մեծ քանակութեամբ վիթամին B կը պարունակէ. վարունգը հարուստ է վիթամին B-ով, որ անհրաժեշտ է մեր մարմնին:

-Կը կանխարգիլէ տարբեր հիւանդութիւններ. վարունգը կ'օգնէ շաքարախտի պարագային, կը կար-

գաւորէ արեան ճնշումն ու քոլեսթերոլի մակարդակը: Վարունգին մէջ առկայ քալիումը անհրաժեշտ է արեան ճնշումը կարգաւորելու համար: Վարունգի հիւթը հարուստ է այն հորմոնով, որ կ'օգնէ կարգաւորելու ինսուլինը:

-Մազերու եւ մորթի բարելաւում. վարունգը անհրաժեշտ է մազերու եւ մորթի առողջութեան համար, քանի որ կը պարունակէ սուլֆաթ եւ սիլիքոն: Մորթը մաքրելու համար կրնաք վարունգը կտրատել շրջանակներով եւ դնել դէմքին:

-Կը վերացնէ բերանի տհաճ հոտը. Այս համեղ բանջարեղէնը կ'օգնէ անոնց, որոնք կը տառապին բերանի տհաճ հոտի պատճառով: Վարունգը ունի հզօր հակաբորբոքային յատկանիշներ, որոնք կը սպաննեն տհաճ հոտ յառաջացնող մանրէները:

Պատրաստեց՝ ՆԱՐԻՆԷ Ն.

ՅԵՏԵՒՐ 3 ԲԱՆԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՆ ԵՒ ՊԻՏԻ ՏԵՍՆԵՍ, ՈՐ ԿԵԱՆՔԸ ԱՅԴՔԱՆ ԱԼ ԱՆՏԱՆԵԼԻ ԵՒ ԴԺՈՒՄ ԶԷ

Անգամ մը, իմաստուն մարդ մը ըսած է, որ գոյութիւն ունի 3 բան, որոնք վրայ ըստ էութեան կառուցուած է մեր կեանքը: Ոչ մէկուն համար գաղտնիք է, որ 3 թիւը կը համարուի հրաշագործ յատկութիւններով օժտուած թիւ եւ շատ կրօններու մէջ ունի առանցքային դեր: 3 բանի այս ոսկէ կանոնը կ'օգնէ քեզի կեդրոնանալու այն բանին վրայ, որ իրօք կարեւոր է եւ ճիշդ հունով կ'ուղղէ միտքերդ:

3 բան երբեք չեն վերադառնար՝ ժամանակը, խօսքերը եւ կարելիութիւնները:

ԿԵԱՆՔԻ ՄԷՋ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԻՆՏԵՐՆԵՏԻՆԵՐ

Հինգ կարեւոր երեւոյթ, որոնք կ'օգնեն փոխելու կենսակերպն ու հայեացքները:

1. Իմանալ, հասկնալ եւ ներել դիմացինը. Կեանքի մէջ յաճախ կը պատահի, երբ մենք չենք հասկնար դիմացինը, ուստի չենք կրնար ներել անոր: Սակայն ներելու ունակութիւնը շատ կարեւոր տեղ եւ հակառակ դեր ունի մարդու կեանքին մէջ:

Առաջին հերթին պէտք է սորվիլ ներել սեփական սխալները, չէ՞ որ անթերի մարդիկ չեն ըլլար: Մեզմէ իւրաքանչիւրը ամէն օր նոր բացայայտումներ կ'ընէ իրեն համար, կը տեղեկանայ նոր երեւոյթներու մասին: Կատարուած սխալները արդէն անցեալ են եւ ոչինչ հնարաւոր է փոխել: Իսկ ինչու վիճիլ կամ մտահոգուիլ բանի մը համար, որ արդէն չես կրնար ուղղել:

Հետեւաբար, պէտք է փորձել հասկնալ դիմացինը՝ մտածելով, թէ դուք ինչպէս պիտի վարուէիք այդ պարագային: Հասկնալով զայն՝ ձեզի համար աւելի դիւրին պիտի ըլլայ ներել:

2. Յարգել դիմացինին որոշումը. Յաճախ շատ դժուար է տեսնել, թէ որքան դժբախտ են մարդիկ: Մէկ անգամին անոնց օգնելու կամ խորհուրդ տալու ցանկութիւն կը յառաջանայ, սակայն ոչ մէկը ուշադրութիւն կը դարձնէ ձեր անկեղծ ցանկութեան: Ուստի, պէտք է հասկնալ, որ ատիկա տուեալ մարդուն ընտրութիւնն է եւ պէտք է թոյլ տալ

3 բան պէտք է կորսնցնել՝ հանգստութիւն, յոյս եւ պատիւ:

3 բան կեանքի մէջ առաւել արժէքաւոր են՝ սէր, համոզումներ, վստահութիւն:

3 բան կեանքի մէջ անյուսալի են՝ իշխանութիւն, յաջողութիւն, կարողութիւն:

3 բան կը բնորոշեն մարդը՝ աշխատանք, ազնուութիւն, ձեռքբերումներ:

3 բան կը քայքայեն մարդը՝ գինի, գոռոզութիւն, բարկութիւն:

3 բան ամենադժուարն է ըսել՝ «կը սիրեմ քեզ», «ներողութիւն», «օգնէ ինձի»:

անոր, ապրիլ այնպէս, ինչպէս ինք կ'ուզէ:

3. Խոստովանիլ գործած մեղքերը. Սեփական մեղքը հասկընալն ու խոստովանիլը կրնայ փրկել իրավիճակը, որ իր կարգին կ'օգնէ չկորսնցնել ձեզի համար հարազատ ու մտերիմ դարձած մէկը: Սակայն միայն սեփական սխալներու մասին բարձրաձայնելը բաւարար չէ: Պէտք է ջանալ, որպէսզի այդպիսի սխալներ այլեւս չկրկնէք ասպագային եւ կրկին նոյն ցաւը չպատճառէք դիմացինին:

4. Թոյլ չտալ, որ վիճաբանութիւնը պատնէշ ստեղծէ ձեր միջեւ. Պէտք է թոյլ տալ, որ վիճաբանութիւնը պատնէշ եւ խոչընդոտ ըլլայ ձեր յարաբերութիւններու յետագայ զարգացման համար: Հետեւաբար, վիճելու ժամանակ առաջին հերթին պէտք է հանգստանալ, դուրս ելլել սենեակէն ու առանձին մնալ: Եթէ կայ խնդիր, ուրեմն պէտք է զայն յետաձգել ուրիշ օրուան մը: Կարելի է վերաւորել, հայհոյել դիմացինին կամ բռնութիւն կիրարկել, քանի որ այսպէս աւելի դժուար պիտի ըլլայ հարթել յարաբերութիւնները:

5. Չվիրաւորել. ձիշդ չէ վիրաւորել ձեզի հարազատ եւ մտերիմ մարդիկ: Չէ՞ որ վիրաւորելով դուք ցոյց կու տաք ձեր անարգանքը: Իսկ առանց յարգանքի սէր եւ մտերմութիւն չի կրնար ըլլալ երկուքի միջեւ:

ՌՈՆԱԼԴՈՒ. ՅՈՒՏՈՎ ԵՄ, ՈՐ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ՕՐ ԽԱՂԱԼՈՒ ԵՄ MLS-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» առաջատար կրիշտիանոս Ռոնալդուն կողմնորոշուել է, թէ որտեղ է ցանկանում աւարտել կարիերան: Պորտուգալիայի հաւաքականի յարձակուողը մտադիր է դա անել MLS-ում:

«ԱՄՆ-ը հրաշալի երկիր է: Այնտեղ մարդիկ ունեն համապատասխան մտածելակերպ եւ պայմաններ ֆուտպոլի համար: Այնտեղ հնարաւոր ամէն ինչ անում են ֆուտպոլի համար: Եթէ կարողանամ խթանել այդ երկրում ֆուտպոլի զարգացմանը, ապա կը ցանկանամ օգտակար լինել: Յուսով եմ, որ մի գեղեցիկ օր կը սկսեմ խաղալ MLS-ում», -30-ամեայ պորտուգալացու խօսքը մէջբերում է Goal.com-ը:

Յիշեցնենք, որ Ռոնալդուն եւ «Ռեալի» միջեւ գործող պայմանագիրը նախատեսուած է մինչեւ 2018-ի ամառը: Վերջերս նա 18.5 միլիոն տոլար արժողութեամբ շքեղ բնակարան էր գնել Նիւ Եորքում:

ՎԻԿ ԴԱՐՉԻՆԵԱՆՆ՝ ԱՄՏՐԱԼԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱԲԱԳՈՅՆ ԲՈՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՏԱՆԵԱԿՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաջային կարգերում աշխարհի նախկին ախոյեան Վիկ Դարչինեանը Bleacherreport-ի վարկածով ընդգրկուել է Աւստրալիայի բոլոր ժամանակների լաւագոյն բռնցքամարտիկների տասնեակում: 2000 թուականին Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած, 2004-ից Աւստրալիայի քաղաքացիութիւն ստացած, այժմ ԱՄՆ-ում բնակուող 39-ամեայ վանաձորցի Վիկ Դարչինեանը (40-8-1, 29 նոկաուտ) 8-րդ տեղում է:

Առաջին տեղում եւս Աւստրալիայում չծնուած, նախկին ռուսաստանցի կոնստանտին Յզիւն է:

Յիշեցնենք, որ այս տարուայ Յունիսին Վիկ Դարչինեանն ԱՄՆ-ում կայացած մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտուեց արգենտինացի Խեսուս Կուէլեարին (26-1, 20 նոկաուտ):

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՊԱՐԳԵԼՏՐԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻՆ ՈՒ ՄԻՋՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 24-րդ տարեդարձի կապակցութեամբ՝ գիտութեան, կրթութեան, սպորտի, արուեստի եւ մշակութի մի խումբ գործիչներ, առողջապահութեան, անտեսութեան, բանակի եւ իրաւապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրուել են պետական բարձրագոյն պարգևներով, շնորհուել են պատուաւոր, ինչպէս նաեւ այլ բարձրագոյն կոչումներ ու դասային աստիճաններ, փոխանցում են Նախագահ մամուլի ծառայութիւնից:

Տարբեր բնագաւառներում ակնառու նուաճումների եւ յաջողութիւնների հասած յիշեալ անձանց Սերժ Սարգսեանը Սեպտեմբերի 21-ին Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսաւոր արարողութեան ժամանակ յանձնել է պարգևները: Հանրապետութեան Նախագահը շնորհաւորել է բոլոր պարգևատրուածներին տօնի եւ պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցութեամբ, մաղթել յաջողութիւններ:

Արարողութեանը ներկայ են եղել նաեւ յունահռոմէական ոճի ըմբիշներ, աշխարհի կրկնակի ախոյեան Արթուր Ալէքսանեանն ու Պաքուում կայացած Եւրոպական խաղերի փոխախոյեան Միհրան Յարութիւնեանը:

ՇԱՐԷՆ ԱՐԱԴԵԱՆՆ ՈՒ ՎԱՅԱԳՆ ՅՈՎԱՍԷՓԵԱՆԸ՝ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԵՏԱԼԱԿԻՐՆԵՐ

Հայաստանի ջիւդոյիստները երկու մետալ նուաճեցին Աւստրիայում կայացած Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում:

Մեր մարզիկներ Շահէն Աբաղեանն ու Վահագն Յովսէփեանը մինչեւ 55 կգ քաշայիններ մրցումներում զբաղեցրին երրորդ տեղը եւ արժանացան պրոնզէ մետալների: Նրանք միայն կիսաեզրափակիչ փուլում գիշեցին իրենց մրցակիցներին:

Իսկ այս 66 կգ քաշայիններ Արսէն Ղազարեանն ու Յարութիւն Դերմիշեանը եւ 73 կգ քաշային Ալբերտ Մկրտչեանը անյաջող հանդէս եկան եւ արդէն նախնական փուլից դուրս մնացին մրցանակների համար պայքարից:

Թիմային հաշուարկով Հայաստանը 30 երկրների մէջ զբաղեցրեց 17-րդ տեղը:

ՄՊԱՐՏԱԿԻՑ ԳՈԼԵՐ ԵՆ ԽՓՈՒՄ ՄԻԱՅՆ ՄՈՎՍԻՍԵԱՆԸ ԵՒ ՊՐՈՍԷԱԸ. ՆՐԱՆՔ ՓՈՒՍՏՐԻՆՈՂ ՉՈՒՆԵՆ. ՇԱՒԼՕ

Մոսկուայի «Սպարտակի» նախկին գլխաւոր տնօրէն Սերգէյ Շաւլօն Ռուսաստանի առաջնութեան 9-րդ տուրում կրասնոդարի «Կուբանից» կրած պարտութիւնից յետոյ նշել է, որ թիմում չկան յարձակողներ, ովքեր կը կարողանան փոխարինել հիմնական ռմբարկուներին՝ հոլանդացի կիսապաշտպան Կուինսի Պրոմէսին եւ Հայաստանի հաւաքականի յարձակուող Եուրա Մովսիսեանին:

«Զէ Լուիշը լաւ յարձակուող է, ով կարող է գոլի հեղինակ դառնալ նաեւ գլխով, սակայն նա չի յարմարուել թիմին: Իսկ ո՞վ պէտք է փոխարինի Մովսիսեանին: Այլ տարբերակներ չկան: Դա է «Սպարտակի» մեծ խնդիրը, քանի որ ներկայիս առաջնութիւնում գոլեր են խփում միայն Պրոմէսը եւ Մովսիսեանը: Առանց երիտասարդների թիմը չի կարող շարժուել առաջ», - Շաւլոյի խօսքը մէջբերում է «Bobsoccer»-ը:

ԱՍՏՂԵՐԸ ԻՆՉ Կ'ԸՍԵՆ

ԽՈՅ Մարտ 20-Ապրիլ 19
Այս շաբաթ գործի վերաբերող հարցերը պիտի ճնշեն վրադ եւ տրամադրութիւնը վատթարացնեն: Չերբազատուելու համար այդ անհամ վիճակէն, մտածէ շաբաթավերջին ունենալիք հաւաքոյթին մասին: Մի բամբասեր, թէ ոչ դուք բամբասանքի առարկայ պիտի դառնաս: Բախտաւոր թիւերդ են: 1,12,13,21,36

ՑՈՒԼ Ապրիլ 21-Մայիս 20
Այս շաբաթ կարելի եղածին չափ հեռացիր մեծ շրջանակներէ, մինչեւ որ ինքզինքդ հաւաքես եւ հեռանկարներդ կազմես: Եթէ նոր ծրագիր մը առաջարկուի քեզի, մի երկմտիր, ճարպիկութեամբ պիտի յաջողիս եւ նոր փորձարութիւններ պիտի ունենաս: Անձնական կեանքդ լաւ ընթացքի մէջ է: Բախտաւոր թիւերդ են: 4,5,17,19,33

ԵՐԿՈՒՐԵԱԿ Մայիս 21-Յունիս 20
Այս շաբաթ արտակարգ հրաւեր մը պիտի զբաղեցնէ միտքդ: Ինքզինքդ հաւասարակշռել եւ շուրջիմներդ մի խաբուիր: Միայն նիւթական քայլ մը կրնայ քանդել ապագայդ: Կարճ շրջապտոյտ մը լաւ է բարոյական լաւութեանդ համար: Առողջութեանդ լաւ հոգ տանելու ես: Բախտաւոր թիւերդ են: 15,22,25,30,31

ԽԵՑԳԵՏԻՆ Յունիս 21-Յուլիս 22
Այս շաբաթ սխալ տեղեկութիւններ հակառակ ուղղութեան պիտի առաջնորդեն քեզ: Ամենօրեայ զբաղումներդ, սովորութիւններդ եւ մտածելակերպ փոխելով գործի մէջ նորութիւններ կրնաս մտցնել, մի տատամսիր: Յաջելի մթնոլորտի մը մէջ գտնուելով՝ ուրախ ժամանակ պիտի ունենաս: Բախտաւոր թիւերդ են: 8,17,22,34,35

ԱՌԻԺ Յուլիս 22-Օգոստոս 22
Այս շաբաթ սիրային կեանքդ պէտք է բարելաւես, մէկդի ձգէ հոգեկան մտահոգութիւններդ եւ վայելէ կեանքիդ լաւագոյն օրերը: Ծրագրի մը փոփոխութիւնը լաւ հետեւանքներ պիտի ունենայ: Նիւթական ստացուածքներդ ապահովել եւ մի մսխեր լուծաներդ: Հին բարեկամներու հետ կապը շարունակել: Բախտաւոր թիւերդ են: 5,11,14,17,20

ԿՈՅԱ Օգոստոս 22-Սեպտեմբեր 22
Այս շաբաթ բոլոր ծրագիրներդ յետաձգէ որպէսզի կանխես հոգեկան անհանգստութիւն եւ չշուարիս: Ժամանակը բնաւ յարմար չէ անգործ ըլլալու, ներող եւ դիմացող եղիր որ գործը չկորսնցնես: Գաղափարներդ կրնաս փոխանցել գործընկերներուդ բայց չես կրնար պարտադրել զանոնք: Բախտաւոր թիւերդ են: 6,7,16,21,30

ԿՇԻՈՔ Սեպտեմբեր 23-Հոկտեմբեր 22
Այս շաբաթ պատահամբ մեծ գաղտնիքի մը ունկնդիր պիտի ըլլաս, ինքզինքդ մի դիմադրեր եւ հեռու մնացիր այդ դէպքէն: Անձի մը նկատմամբ ունեցած զգացումներդ լաւ ուսումնասիրէ: Ընտանեկան պարագադ խռովութեան չմատնէ քեզ, ամէն բան անցողական է: Ուրախ եղիր: Բախտաւոր թիւերդ են: 2,6,18,27,33

ԿԱՐԻՃ Հոկտեմբեր 23-Նոյեմբեր 21
Այս շաբաթ շատ լաւ հանդիպում մը նիւթական իրավիճակդ բարելաւելու պատճառ պիտի դառնայ: Դիւրախաբ մի ըլլար եւ զգոյշ մնացիր օգտագործուելէ: Եթէ կ'ուզես յաջողիլ եւ յառաջանալ, մի յետաձգեր մտքիդ մէջի հարցերը: Կողակիցիդ հետ աւելի համերաշխութեամբ ապրէ: Բախտաւոր թիւերդ են: 4,14,17,28,39


ԱՂԵՂՆԱԲՈՐ Նոյեմբեր 22-Դեկտեմբեր 20
Այս շաբաթ գործատեղիիդ մէջ շատ զբաղ պիտի ըլլաս, մի ձգեր որ նեղամտութիւնդ արգելք հանդիսանայ նորանոր յաջողութիւններու: Հետեւէ կ'անոններուն, եթէ չես ուզեր բանտարկուիլ: Յարգալիք եղիր քեզմէ երէցներուն որպէսզի անոնց օրհնութիւնները ստանաս: Բախտաւոր թիւերդ են: 2,12,33,34,38

ԱՅԾԵՂՋԻԻՐ Դեկտեմբեր 21-Յունուար 19
Այս շաբաթ անձ մը պիտի փորձէ քեզ ծուղակը ձգել իր յաջողութեան համար, անպայման հմտութեամբ մօտենալու ես հարցին: Օղանաւային ճամբորդութիւն մը ունիս հեռանկարիդ մէջ, որը կրնայ քեզ սփոփել: Ծովեզերեայ պտոյտներէ հեռու մնալու ես: Հեռու տեղէ մը լաւ լուրեր պիտի ստանաս: Բախտաւոր թիւերդ են: 4,13,19,29,37

ԾՈՎԱՆՈՅՇ Յունուար 20-Փետրուար 18
Այս շաբաթ լաւագոյնը կատարէ ընտանիքիդ անդամները ուրախ պահելու: Խաբերայութիւն եւ սուտ կրնան տրամադրութիւնդ նուաճել, զօրաւոր եւ քաջասիրտ եղիր: Հետապնդէ երազներդ եւ առանց զալիք անձանք անակնկալներէն վախճալու ջանք թափէ անոնց յաջողութեան: Բախտաւոր թիւերդ են: 9,14,26,31,38

ՉՈՒԿ Փետրուար 19-Մարտ 20
Այս շաբաթ ֆիզիքական առողջութեանդ շատ ուշադիր եղիր եւ բժիշկներու ցուցումներուն հաւատարմօրէն հետեւէ: Փոխանակ ունեցած կարողութիւններդ եւ ոյժդ ամբողջութեամբ ուրիշներուն տրամադրելու, ինքզինքդ լաւ հոգ տար: Խմբային շրջապտոյտ մը շատ լաւ է տրամադրութիւնդ փոխելու համար: Բախտաւոր թիւերդ են: 6,15,18,27,31

ՄԱՅԱԶԴ



ՄԻՀՐԱՆ ԿՈՍՏԱՆԵԱՆ
Ծնեալ ԱՖՐԻՆ, ՍՈՒՐԻԱ 1936-2015

Խոր ցաւով կը գուժենք մեր ամուսնոյն, հօր, եղբօր եւ հարազատին՝ ՄԻՀՐԱՆ ԿՈՍՏԱՆԵԱՆԻ մահը որ պատահեցաւ Չորեքշաբթի, Սեպտեմբեր 19ին, 2015, կէսօրէ ետք ժամը 4:30ին սրտի տագնապով:

Թաղման կարգը տեղի պիտի ունենայ Երկուշաբթի, 28 Սեպտեմբեր, 2015, ժամը 12:30ին Forest Lawn գերեզմանատան ձերմակ եկեղեցւոյ մէջ:

- Սգակիրներ՝ Այրին՝ Հերմինէ Կոստանեան
Զաւակները՝ Տէր եւ Տիկ. Սահակ եւ Քրիսթին Կոստանեան եւ զաւակները Էմըլի եւ Միթչըլ
Տէր եւ Տիկ. Գարլօ եւ Գարոլին Կոստանեան եւ զաւակները Մաթիոս եւ Ալեքս
Տիար Վաչէ Կոստանեան եւ Կոստանեան, Պէրպէրեան, Դաւիթեան, Փափազեան, Մելիքեան, Պիլեմճեան, Տէր Գրիգորեան ընտանիքները եւ համայն հարազատներն ու բարեկամները:
Հանգուցեալի յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

ՄԻՀՐԱՆ ԿՈՍՏԱՆԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տէր եւ Տիկ. Պօղոս եւ Արփի Մարգարեաններ իրենց խորագգաց ցաւակցութիւնը կը յայտնեն հանգուցեալի հարազատներուն եւ փոխան ծաղկեպսակի \$100 տուար կը նուիրեն «Մասիս»ի ֆոնտին:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

ԹԵՓՈՐԱ ԹԱԹՈՒԼԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տէր եւ Տիկին Տիգրան եւ Վարդուհի Սարաֆեաններ իրենց խորագգաց ցաւակցութիւնը կը յայտնեն հանգուցեալի հարազատներուն եւ փոխան ծաղկեպսակի \$100 տուար կը նուիրեն «Մասիս»ի ֆոնտին:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

ԹԵՓՈՐԱ ԹԱԹՈՒԼԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տօքթ. եւ Տիկին Համբիկ եւ Նաիրա Սարաֆեաններ իրենց խորագգաց ցաւակցութիւնը կը յայտնեն հանգուցեալի հարազատներուն եւ փոխան ծաղկեպսակի \$100 տուար կը նուիրեն «Մասիս»ի ֆոնտին, \$100 տուար կը նուիրեն «Լուսաբաց»ի ֆոնտին:

ՔԱԶԵՐԸ ԶԵՆ ԽՈՆԱՐՅԻՐ

Շարունակուած էջ 7-էն

ժին կորիզը, որոնք վրիժառութեամբ բոցավառ, արդարութեան հետամուտ դիպուկ հակահարուած տուին այն թշնամիին, որ մի քանի տարիներ առաջ թնդանօթներու համազարկերով կ'ուզէր ճնշել Մուսա լեռան վեց գիւղերը: Վերապրողներ փաստեցին, որ պատմութիւնը վերջակէտ չի սիրեր: Ամէն ստորին արարք կ'ունենայ իր հակազդեցութիւնը, համարժէք պատասխանը՝ վաղ թէ ուշ: Արդեօ՞ք նշեալ եղելոյթները հաշարաւոր պատմութեան մանրակերտը չեն:

Մուսա լեռը հայրենի միւս բնակավայրերէն ու աշխարհագրական անուններէն տարբերեցաւ իր խորոխ որդիներուն անօրինակ կամքով ու արեամբ: Եթէ ուրիշ բնօրրաններու շառաւիղներ քիչ կը գտնենք աշխարհով մէկ, ապա Մուսա լեռցիք ե՛ւ թիւով աւելի են ե՛ւ

նկարագիրի ինքնատիպութեամբ բնորոշ են, քանզի անոնց նախնիները Մուսա լեռան նման պնդացած ու անզիջում էին. չուզեցին խոնարհիլ եւ չխոնարհեցան... Այսօր, Սեպտեմբեր 20-ին, Երեւան-Էջմիածին մայրուղիին վրայ գտնուող Մուսա լեռան հերոսամարտին նուիրուած յուշարձան-թանգարանին շուրջ, դուրուկի լացակումած կըռոյթներուն եւ «լացէք Հայաստանի լեռներ»ու փոխան, ցնցող արձագանգներով կը լսուին ձայները դժոխին ու սրինգին: Հազարաւոր Մուսա լեռցիներ, վերապրողներու զաւակներ, թոռներ ու ծոռներ յաղթական պարով, ծիծղուն ու եռուն, ձեռք-ձեռքի, ոտքի եւ կրունկի դրդաբուցիչ դուրիւնով պիտի յիշեցնեն, որ քաջերը չեն խոնարհիր:

Յուշարձանը կանգնած է բարձունքին. լեռնցիք բարձրութիւնը կը սիրեն. հերոսները բարձրութիւն կը տենչան. քաջերը բարձունքէն կ'ուժեղանան. բարձրացողները չեն խոնարհիր:

ՄԱՅԱԿ-ՄԵՍՐՈՊ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎԵՐԱՄՈՒՏԸ

Շարունակուած էջ 16-էն

դութիւն մաղթեց, օրհնելով բոլոր ներկաները եւ Տէր Հօր պահպանիչով աւարտեցաւ այս տարեշրջանի բացման արարողութիւնը:

Այսպիսով աշակերտները իրենց ուսուցիչներուն առաջնորդութեամբ բաձրացան դպրոցիս մատուռը, ուր աղօթքը կատարեց հոգաբարձական կազմէն Պր. Ասպետ Պետրիկեան, եւ ապա հոգեւոր երգերու փունջ մը հրամցուեցաւ, առաջնորդութեամբ Տիկ. Լ. Ապաճ-

եանի: Այժմ, կարգն էր, որ աշակերտները ուղղուին իրենց պատկանած դասարանները մեծ հաճոյքով եւ նոր թափով սկսելու դպրոցի առաջին օրը:

Ձեզի վստահեցնենք, որ ձեր զաւակները հանգիստ եւ ուրախ մթնոլորտի մէջ պիտի զարգանան, հայեցի կրթութեամբ եւ քրիստոնէական միջավայրի մէջ, ըլլալու համար լաւ քաղաքացիներ եւ տիպար հայեր:

Յաջողութիւն եւ բարեբեր տարի կը մաղթենք բոլորին:

ՄԵՐՏԻՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎԵՐԱՄՈՒՏԸ

Շարունակուած էջ 16-էն

սկսաւ Երկուշաբթի, 17 Օգոստոս 2015ին, նոր տարեշրջանը դիմաւորելով արտասովոր խանդավառութեամբ, հետեւանք՝ աշակերտական թիւի յատկանշական աճին՝ 232:

Բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ վարժարանիս «Արամ եւ Անահիտ Տ. Պուրջուրեան» սրահին մէջ: Բացի աշակերտներէն, ներկայ էին պատկան մարմիններու ներկայացուցիչներ եւ մեծ թիւով ծնողներ: Յայտագիրը սկսաւ պետական եւ ազգային ուխտերու եւ քայլերգներու կատարողութեամբ՝ աշակերտութեան կողմէ, որոնց չափորդեցին հոգեւոր երգեր եւ Սաղմոս 121ի արտասանութիւն, որոնք առաջնորդուեցան կրօնի բաժանմունքի պատասխանատու՝ Տիկ. Լեւնա Էքմէքճեանի կողմէ:

Վարժարանի Տնօրէնուհին՝ Տիկ. Լինա Արսլանեանը բարի գալուստի խօսքերով ողջունեց բոլորին ներկայութիւնը եւ փառք տուաւ Աստուծոյ՝ իր ընծայած բոլոր բարիքներուն, մանաւանդ նոր ուսումնական տարեշրջան մը սկսելու առիթին համար: Անհուն ուրախութեամբ ան յիշեց աշակերտական թիւի զգալի աճը, տեղեկու-

թիւներ փոխանցեց Պէգճեան շէնքի կառուցման սկսելուն մասին, որուն մէջ տեղ պիտի գտնեն 5 դասարաններ, գիտական աշխատանոց, արուեստի սենեակ, գրադարան, մարզական հանդերձարաններ եւ լուսցարաններ: Ան իր երախտագիտութիւնը յայտնեց Տէր եւ Տիկ. Ալպերթ եւ Թէրի Պէգճեաններուն՝ իրենց իշխանական նուիրատուութեան համար: Ապա, Տիկ. Արսլանեան ներկայացուց ուսուցչական կազմի ու պաշտօնէութիւնը, բոլորին մաղթելով առողջ, յաջող եւ բազմաթիւ իրագործումներով լեցուն տարեշրջան մը:

Տիկ. Արսլանեանի վերջին խօսքը ուղղուած էր ծնողներուն, որոնց թելադրեց սերտ կապեր ունենալ դպրոցին հետ՝ կամաւոր ծառայութիւններ մատուցելով անոր՝ յօգուտ իրենց զաւակներու բարօրութեան:

Վեր. Արա Չազրեանի օրհնութեան աղօթքով եւ Տէրունական աղօթքի երգեցողութեամբ յայտագիրը վերջ գտաւ: Հուսկ ապա, աշակերտները ուղղուեցան դէպի իրենց դասարանները՝ սկսելու 2015-2016 տարեշրջանի առաջին օրը:

Բարի տարի եւ յաջողութիւն բոլոր դպրոցականներուն, ուժ ու կորով՝ ուսուցիչներուն:

ՓՈՆԸՍԲՈՒՄԱՆ ԵՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔԸ

Շարունակուած էջ 15-էն

դոյլով սառը ջուր լցնեն վրաս, միայն հասաջ ջղային բղաւելով. ի՞նչ ես անում... դո՛ւ...: Դու ինչ կ'անես սրա վերաբերեալ:

-Սա դժուար հարց է, իմ կարծիքով կնոջ միջոցով պէտք է նրան համոզել, որ հրաժարուի, քանի որ տարբեր մշակոյթով զոյգերի ամուսնական կեանքը յետագային բարդութիւններ կառաջացնի եւ երկար չի տեւի, մոմի նման ինքնաբերաբար կը մարի, ժողովր-

դական առածն ասում է՝ «Աղանին աղանու հետ, արծիւը արծուի հետ թռչեն»: Այս իմաստուն առածին անդրադառնալով ուզեցի ասել, որ մարդիկ կեանքի փորձառութիւնից մղուելով յորդորում են ճակատագրական սխալ թոյլ չտալ: Մենք բոլոր ժողովուրդներին նկատմամբ յարգանք ունենք, խաղաղ ու հաշտ համակեցութեան հետամուտ, համոզուած լինելով որ մարդը մարդով է կեանքը շարունակում, սակայն օտարի հետ ամուսնութիւնը այլ բացատրութիւն ունի:

ՎԱՐՁՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ
1060 North Allen Ave Pasadena, CA 91104
Գրասենեակները վերանորոգուած եւ յարմար վարձքերով հեռաձայնել՝ (626) 398-0506

ՆՈՒՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ
Թերթի մնացուած ընթերցողներէն տիկին մը գնահատելով «Մասիս» շաբաթաթերթի բովանդակութիւնը \$200 տուար կը նուիրէ «Մասիս»ի բարգաւաճման ֆոնտին:



«Քաջ Նազար» հանդեսն ու հեռուստաժամը ներկայացնում է

16-րդ ամեակի ԹԵԼԵԹՈՆ

Ի ՆՊԱՏՏ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԳԻ ԲԻՆԱԳՐԱՄԻ, ԲՅՅԱՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՒ ԲՅԵՄԱՆՂԱՄ ԵՐԵՒԱՆԵՐԻ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐԳՈՒԹԵԱՆ

Կիրակի, Սեպտեմբեր 27, 2015, ժամը 3-12:00

ARMENIAN AMERICAN ORPHANS CHRISTMAS FUND, INC.

and "KACH NAZAR" Magazine and TV Show

Presents

16th ANNIVERSARY TELETHON

ON SUNDAY, SEPTEMBER 27, 2015

FOR DISABLED CHILDREN AND FOR THE RESTORATION OF CHILDREN'S HOMES



16th Annual Telethon will be broadcasted live from Charter Spectrum's AABC (384), High Vision (381), ITN (383), USArmenia (386), and Best TV. (387)

Telethon Broadcasting at Anoush Studio 1519 W. Glenoaks Bl., Glendale, CA

PROJECT 2015; 32,000 SQ. FEET

ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՄԵՐՈՒՆԴՆ Է

Այս տարվա Telethon-ի ամբողջ նիւթաուղիները յատկացելու է հայաստանի Գիւմրի քաղաքի նախկին թիւ 24 մանկապարտէզ հանգըստավայրի հիմնական նորոգութեան, որի աւարտից յետոյ այն կոչւելու է «7 հրեշտակաց մանկատուն», ի յիշատակ Գիւմրիում Յունվ. 2015 -ին գազանաբար սպանւած ԱՎԵՏԻՍԵԱՆ ընտանիքի 7 անդամների հիշատակին:

OBLIGED TO HELP ARMENIA'S NEXT GENERATION

This year, our goal is to restore a kindergarten in the city of Gyumri. The project which is already underway will be named 7 Angels Kindergarten in memory of the young victims of the Avetisyan family who were massacred back in January of 2015.



Please mail your check to (A.A.O.C. FUND,) P.O.BOX 250038, GLENDALE, CA 91225 or to 626 West Colorado Street. Glendale, CA 91204 USA Tel: 818-246-2070

Tel: 818-246-0125 • 818-239-6880 • 818-292-9619

E-mail:forourkids99@gmail.com • www.forourkids99.com

Non-Profit Organization. a Tax Exempt 501 (c) 3 Charity.